

ՍԵՐՎԱՆԹԻՈ

ՏՕՒ ՔԻՇՈԹ

ՀԱՄԱԼՈՅԱԳՐՈՒԱՄ



ԹԱՐԳԱԾ.

ՅՈՎԼ. Ա. ՍԵՐՎԱՆԹԻՈ



1913

ՏՊԱՐԱՆ ՔԱՇԵՑԵՎԱՆ
ՄՈՀՄՈՒՏ ՓՈԽ. ՎԻԼԲԱՆ ԽԱՆ
Կ. ՊՈԼԻՍ

44215

ՍԵՐՎԱՆԹԻՄ

ՏՕՆ ՔԻՇՈՐ

ՀԱՄԱՊՈՏԱԳՐՈՒԹ



ԹԱՐԳՄ.

ՅՈՎԼ. Մ. ՍԷՔՍԿՆԵԱՆ

442/5




1913

ՏՊԱՐԱՆ ՔԵՆԵՑՑԱՆ
ՄԱՀՄՈՒՏ ՓԱԾՍ, ՔԲԱՐԲՁԻ ԽԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

ԹՕՐԴՔ ԱՅՍ

Վ Ա Ր Ա Պ Ե Տ Ա Մ Ա Խ Ա Յ Ա Հ



Ա Ր Ա Պ Ե Տ Ա Մ Ա Խ Ա Յ Ա Հ
Տ Ա Ր Ա Պ Ե Տ Ա Մ Ա Խ Ա Յ Ա Հ




Վաղամենիկի եղբայրներու

ՎԱՐԱՊԵՏԻ ԵՒ ՄԻՆԱՍԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ



ՆԱԽԱԲԱՆ

Դարուս գրականութեան կարեւորագոյն
մէկ երեւոյթը ըլլալ կը թուի նոր սեռի մը ծա-
գումը։ Գրականութեան այդ նորածին սեռը կը
կոչուի Մանկական Գրականութիւն, որուն մեծ
կարեւորութիւն տալ սկսած է արեւմտեան աշ-
խարհը։ Մանկավարժական տեսակէտիւ, խիստ
գնահատելի գեր մըն է զոր կը կատարէ ան՝
յաջողապէս՝ տղաքներու մտաւորականին ու բա-
րոյականին կազմութեան խիստ կարեւոր գոր-
ծին մէջ։ Եւրոպայի և Ամերիկայի մէջ բազմա-
թիւ միտքեր կը յոդնին և խոշոր գումարներ
կը ծախսուին գրականութեան այս սեռին մշա-
կութեանը համար Արեւմուտքի տղուն վայե-
լած առաւելութիւններէն մին ևս այն է որ
տղաքներու յատուկ պարբերականներու և գիր-
քերու (ոչ գասագիրք) առատ պաշար մը կընայ
գտնել ան՝ իր շուրջը։ Այսպէս փոքրիկ հասա-
կէն սկսելով ընթերցասէր մը կ'ըլլայ ան, և ու-
տել խմելու պէս հարկեցուցիչ պէտք մը կը
դառնայ անոր համար ընթերցանութիւնը, որ
զուարձալի ժամանց մըն է, միանգամայն։



Ահա կարեւորագոյն պակաս մը, մեր մէջ,
որ պէտք է լրացուի օր առաջ։ Կարելի է ըսել
թէ մենք թրքահայերս Մանկական Գրականու-
թիւն ըսուածը չունինք երբեք։ Ուուսահայերը,
բաղդատմամբ, աւելի շուտ և խոր ըմբռնեցին
անոր նշանակութիւնն ու կարեւորութիւնը, և
դէթ սկզբնաւորութիւն մ'ունեցան։ Կ'արժէ որ
դրական շատ մը սեռերէ աւելի, զոր կը մշա-
կենք ներկայիս, այս սեռին ոյժ տանք, և ժու-
ղովուրդին գիտակցութիւնը արթնցունենք՝ այս
մասին։

Ահա այս պարագայէն թելագրուած ձեռ-
նարկեցի ներկայ թարգմանութեան, վէպին ըը-
նագիրը համաւոտագրուած է, էտիթէ Բո-
պըրթսի կողմանէ, մանաւորապէս տվարներու
համար, թէև պատանիներ և աւելի չափահաս-
ներ ևս կրնան միեւնոյն հաճոյքով կարդալ, ու
օդտուիլ անկէ։

Սէրվանթէսի «Տօն Քիշօթ»ը տիեզերական
հռչակ կը վայելէ, և երեք հարիւր տարիէ ի
վեր անընդհատ կը կարդացուի աշխարհիս ամէն
կողմը։ Թէ ինչ է Սպանիայի հռչակաւոր բա-
նաստեղծին թեզը, հիանալիօրէն պարզած է
Ռուս նշանաւոր քննադատ իշան Թուրկէնէք,
իր մէկ բաղդատական — քննադատականին մէջ
— «Համըթ և Տօն Քիշօթ» — զոր մեր տաղան-
դաւոր դրագէալ Արշակ Զօպանեան թարգմա-
նաբար հրատարակած է իր «Անահիտ» հանդէ»

սին եօթներորդ տարւոյն Յունիսի թիւկն մէջ։
Թուրկէնէք իր քննադատականին մէջ նախ կը
ջրէ այն կանխակալ կարծիքը թէ վէպը գրուած
է պարզապէս հին ասպետական վէպերը ծաղ-
րելու համար, ու կը պնդէ թէ անոր նիւթը կը
կազմէ Այլասեղութիւնը։ Տօն Քիշօթ կը ներկա-
յացնէ դիբ մը որ ինքզինքը զոհել կ'ուզէ ու-
րիշին։ Բարութեան և արդարութեան անձնա-
զոհ ախոյեանը, և անիրաւութեան կատաղի
թշնամին։ Ահա՝ իտէալը զոր կը մարմնացնէ Տօն
Քիշօթ։ Բայց, աւաշ, այդ իտէալը այնքան կը
բռնապետէ և կը տանջէ իր ամբողջ էութիւնը,
որ խելքի անհաւասարակութեան կը մատ-
նուի ան ու կ'ըլլայ Տօն Քիշօթը, այն աննման
զաւեշտական դէմքը «զոր երբէք բանաստեղծ
մը ստեղծած ըլլայ»։

Հանճարի գործ մըն է ան, «Տօն Քիշօթ»,
որ այլասերութեան բնոյթը կը հաստատէ մար-
դուս հոգւոյն խորը՝ անզգալաբար և անսահման
ծիծաղի ու զուարճութեան մէջ, իսկ չորրէալի
զաւեշտով և սուր երգիծանքով մը կը զգա-
ցունէ խորապէս այն շրջահայեաց խոհեմութիւնը
զոր պէտք է մարդ գնէ իր գործելակերպին
մէջ, որպէս զի մտադրուած բարիքը չարիքի չի
վերածուի, անդիտակցաբար»

Ձուվի. Արք. Անդրեևնեան
Օմուրման—Սուտան

մե անոնց հայութիւն քայլածական մին
տ առ էն անելայութիւն զա պահանջման
համար պահ ան գոտեալ լուժաման մա այս
քայլ ուժը առավելական մեն պարագաւա և
ու վեճա պահ ան արար ու արակ ուժը
առաջ առ էն առ մա ու առ արար ուժը
առավ առ առ պար ու առ առ արար ուժը
պահաւ առ առ առ պար ու առ առ արար ուժը
առ պահաւ առ պահաւ առ պահաւ առ
պահաւ առ պահաւ առ պահաւ առ պահաւ
պահաւ առ պահաւ առ պահաւ առ պահաւ

Ծանոթագիր 77 Ուժը

Առ պահաւ պահաւ

լուժաւ ուժը պահաւ առ պահաւ պահաւ
պահաւ պահաւ պահաւ պահաւ պահաւ
ՏՕՆ ՔԻՇԹԻ
ԱՐԿԱԾՆԵՐԸ
ԳԼՈՒԽ Ա.

ՏՕՆ ՔԻՇԹԻ ԹԱՂՓԱՌԻԿ ԱՄՊԵՏ

Սպանիոյ Մանշ կոչուած գիւղին մէջ ժամանակաւ
պարոն մը կ'ապրէր, Տօն Քիշթի անունով։ Ամուրի էր
ան, և ուստի իր տան գործերուն կը հսկէին իր քեւ-
ուաղիկներէն մին և ոպասուի մը։

Տօն Քիշթի երկայնահասակ և նիհարակազմ էր,
այլ սակայն առողջ ու ուժեղ, և շատ կը սիրէր որ-
սորդութիւն ու բացօքեայ խաղերը։ Համեստաբարայ,
բարեսիրտ և ամէնուն կողմանէ սիրուած անձնաւո-
րութիւն մըն էր ան։ Ուեէ մասնաւոր զբաղմունք
կամ պաշտօն չունէր, սովոր էր իր ժամանակին մէծա-
գոյն մասը ընթերցումով անցունելու։

Տօն Քիշթի իր ընթերցանութեան համար կը նա-
խընտրէր աւելի այն գիրքերը որ կը պատկանէին մի-
ջին-գարու ասպետներուն կենսագրութեանց։ Ան մէծ
հաճոյք կ'ըզգար կարդալով պատմական գործքերը
այդ մէծ մարդոց, որոնք կը թափառէին աստ անդ՝
արկածներ ինտռելով, կէղեքեալներու օդնութեան
փութեալու և չարագործները պատեղելու կամ սպան-
նելու համար։ Այս ընթացքին հետեւող քաջարի մար-

գիկ թափառիկ ասպետ կը կոչուէին, զորոնք պաշտեւու աստիճան կը սիրէր այս Սպանիացի պարոնը :

Միջն դարու մէջ ամէն բան բոլորովին տարբեր էր բաղդատամամբ ներկայ ժամանակներու . անանկ որ այն ատենները մարդիկ ամէն տեսակ ահարկու ոճիրներ կը գործէին, արձակ համարձակ : Օրինակի համար, գեղցիկ աղջիկներ կ'առեւանդէին, ընդհանրապէս բերդերու մէջ արգելափակելով զանոնք . անտառներ շրջացութեան ելած տիկիններ կը փախցունէին, ու քիչ մ'անդին ծառերու կապելով կ'անցնէին կ'երթացին : Ահա յիշեալ թափառիկ ասպետներու մէկ գործն էր հետապնդել այդ չարագործները և ազատել բռնաբարուածները իրենց թշնամիներուն ձեռքէն : Այսպիսի ու տակաւին ուրիշ հաղարումէկ տեսակ վսիմ դրուագներ կը պատմուին անոնց մասին :

Սակայն թէեւ Տօն Քիչօթի կարդացած դիրքերէն ումանք իրականութիւն էին, բայց անոնց մեծամասնութիւնները կը բաղկանար դիւթական պատմուածքներէ, որոնք լեցուն էին կախարդներով, հսկայներով և ուրիշ շատ մը անկարելի գոյութիւններով : Եւ որչափ բարեսփրան Տօն Քիչօթ կը յառաջանար իր ընթերցումներուն մէջ, այնչափ աւելի կը հմայուէր ան այս պատմուածքներէն, մինչեւ այն աստիճան, որ ալ ոչ մէկ բանի կարեւորութիւն չէր տար : Որսորդութենէ և ուրիշ արտաքին զբոսանքներէ հրաժարեցաւ ան, և նոյն իսկ աւելի առաջ երթալով ծախեց իր բոլոր հարստութիւնը, նոր գիրքեր գնելու, և անոնց պարունակութիւնը լափելու համար : Եւ այս միմիայն ասպետներու, կախարդներու, կոիչներու և մենամարտներու միակողմանի ընթերցումն ու մտածումը, սկսան

աստիճանաբար ազգել Տօն Քիչօթի մտայնութեան վըրայ, ու ան տակաւ առ տակաւ այդ նվաթին կատարեալ մէկ խենթը դարձաւ : Եւ ահա օրին մէկն ալ սա խիստ անհեթեթ գաղափարը յդացաւ իր մտքին մէջ, թէ ինքն ևս կրնայ թափառիկ ասպետ մ'ըլլալ և աշխարհը շրջի՝ արկածներ որոնելու : Ինչպէս յայտնի է, մար օրերուն մէջ թափառիկ ասպետներ գոյութիւն չունին, և երբ կ'ուղենք օգնել աղքատին կամ արկածնեալին, հարկ չի կայ զինուելու և ձիաւորուելու սպաննելու համար մեր գէմ ելած առաջին մարդը որ իր կինը կը ծհծէ կամ իր զաւակները սովաման կ'ընէ : Որովհետեւ, եթէ փորձենք իսկ, ու է արդիւնք մը կարելի չէ ակնկալել, քանի որ օրէնքը ինքն իրեն վերապահած է չարագործները պատժելու իրաւունքը և մէնք արտօնուած չենք ու է մէկուն նիզակ ու միսելու, որչափ ալ որ արժանի ըլլար ան այդ պատիւթին : Այսպէս որ երբ Տօն Քիչօթ գնուեց թափառիկ ասպետ մ'ըլլալ, յայտնի եղաւ որ այդ միակողմանի ընթերցումն ու մտածումը անոր ուղեղը խանգարած և խեղճ մարդը խենթեցուցած էին պարզապէս :

Տօն Քիչօթի առաջին գործն եղաւ մաքրել ու շրտկել կարգ մը զէնքեր զոր իր մեծ հօրմէն ժառանգած էր, և որ երկար ատենէ ի վեր անկիւն մը նետուած, ժանգուած վիճակի մէջ կը գանուէին : Տօն Քիչօթ բաւական մաքրած ու նորոգած էր զանոնք, երբ նըշմարեց որ սաղաւարտին ճակատի մասը կը պակսէր, ուստի նուրբ երկաթի կտորներով շնեց լմնցուց այդ մասն ալ, ինչ որ, սակայն, շատ այլանդակ երեւոյթ մը տուաւ սաղաւարտին :

Ցետոյ գնաց նայելու իր ձին, որ ծերացած, ու

ժաթափ, խիստ վտիտ կենդանի մըն էր, նման իր տիրոջ: Սակայն Տօն Քիշօթ կարծեց գիտնալ թէ անիկա շատ ընտիր կենդանի մըն է, ամենաքաջ ասպետի մը վայել, ու մկրտեց զայն Ռովինանթ անուամբ: Իր ձեն այսպէս անուանակոչելէն վերջ, խորհելով թէ պարզ Տօն Քիշօթ անունը բաւական չէր իրեն նման քաջարի ախոյեանի մը համար, որոշեց իր գիւղին անունը փոխ առնուլ, ու այդպէս ինքինքն տնուանեց Մանչ Տօն Քիշօթ: Յետոյ, ինչպէս որ ամէն ասպետ իր մասնաւոր սիրուհին կ'ունենար, որուն կը նուիրէր իր բոլոր քաջագործութիւնները, և որուն սիրուն համար կը դիմագրաւէր բոլոր վտանգները և կը գործազրէր իր բոլոր վեհանձնական արարքները, Տօն Քիշօթ որոշեց ունենալ սիրուհի մը: Իր ընակալայրէն ոչ այնքան հեռու գեղեցկադէմ գեղջկուհի մը կար, որուն վրայ կ'ըզմայլէր ինք, թէեւ այս վերջինը զինքը բնաւ չէր ճանչնար: Ալտօնզա Լօրէնզօ կ'անուանուէր այդ օրիորդը, որ կոչուած էր մեր ասպետին սրտին թագուհին ըլլալու: Տօն Քիշօթ յարմար գատեց նոր անուն մը տալ անոր, խորհելով թէ անոր բուն անունը այնքան վսեմ չէր հնջէր ականջի, և ուստի որոշեց կոչել զայն Թօպօզօի Տիւլսինան, անոր ընակալայրին անունով: Տօն Քիշօթ շատ հպարտ կը գտար ինքինքը իր այս անսգիւտ յղացումին համար, և հիմա իր գեղանի Տիւլսինան կ'երեւակայէր իբրեւ ամենաբարձր գասակարգի օրիորդ մը:

Թափառիկ ասպետներու մէկ ուրիշ սովորութիւնն էր ճամբորդութեան միջոցին իրենց հետ ունենալ սպասաւոր մը, որ կը կոչուէր զինակիր: Արդ Տօն Քիշօթ գնաց գտնելու իրեն ճանօթ գործաւոր մը, որ յիմա-

րին մէկն ըլլալով, անոր բոլոր ըսածներուն հաւատք ընծայեց և որոշեց ուղեկցիլ ասպետին: Անանկ որ Սանչօ Փանզա — այս էր մարդուն անունը — երբ լսեց թէ իր տէրը հաւանականապէս մեծ յաղթութիւն մը պիտի տանէր և իր հաւատարիմ ծառան, զինքը, Կղզիի մը կառավարիչ պիտի կարգէր, ամենայն պարզամտութեամբ ձշմարիտ կարծեց այդ ամէնը, և անմիջապէս համոզուեցաւ իր կինն ու զաւակները ձգելով ասպետին թափառումներուն հետեւելու:

Այսուհետո գործը կարգադրուած ըլլալով, Տօն Քիշօթ իր զինակիրին յայտնեց ճամբորդութեան ճիշտ օրն ու ժամը: Ինք պէտք եղած դրամը հայթայթեց, իսկ Սանչօին ալ պատուիրեց որ ուտեստի պայուսակ մը առնէ միասին: Սանչօ Փանզա, «շա'տ աղէկ», ըստ, աւելցնելով միանգամայն թէ միասին առնել կ'ուղէր նաեւ իր էջը, հեծնելու համար, քանի որ հետիւուն ճամբորդելու վարժուած չէր: Հոս ասպետը վայրկեան մը վարանեցաւ, որովհետեւ բնաւ չէր յիշէր ասպետ մը, որուն զինակիրը իշու վրայ ուղեկցած ըլլայ իր ափորջ: Վերջապէս, սակայն, հաւանացաւ անոր առաջարկին, չի մոռնալով միանգամայն ըսելու թէ ինքը պիտի զգեանէ առաջն թշնամին որուն պիտի հանդիպի, ու անոր ձին առնելով պիտի նուիրէ Սանչօին:

Հիմա ամէն բան կարգադրուած ըլլալով, Սանչօ Փանզա, առանց իր կնոջ և զաւակներուն մնաք բարով իսկ ըսելու, և Տօն Քիշօթ առանց անգամ մ'եւս երեւալու իր գեռաղջիկին և սպասուհիին, գէշէր մը ուշ ատեն դուրս ելան գիւղէն, առանց ո և է մէկէն նշմարուելու և անանկ արագ քշեցին իրենց անասունները որ արդէն բաւականաչափ հեռացած էին իրենց գիւղէն երբ արշալոյսը կը ծագէր:

“Պիտի աղաջէի ձեր վսեմութենէն», ըստ Սանչօ
իր տիրոջ, անհամբերութեամբ մը, «որ չի մոռնայիք
ձեր խոստումը կղզին մասին. համարձակութիւնն ու-
նիմ ձեզ վստահացնելու թէ բոլորովին կարող կը
զգամ ինքզինքս զայն կառավարելու, որքան ալ մեծ
ըլլայ ան»:

“Պէտք է քաջ գիտնաս, բարեկամ Սանչօ», պա-
տասխանեց Տօն Քիչօթ, «որ թափառիկ ասպետները
միշտ սովոր էին իրենց զինակիրները կառավարիչ կար-
գել իրենց յաղթած կղզիներուն վրայ, ու ես ստիպ-
ուած եմ նոյնը ընելու քեզի համար: Եւ մի կարծեր
թէ խիստ դարմանահրաշ բան մըն է պատահելիքը,
որովհետեւ իմ հետեւած արհեստովս զբաղող ասպետ-
ներու անանկ դարմանալի անակնկալներ կը պատահին,
որ կրնամ ըսել թէ շարաթ մը չանցած: խոստացածէս
ալ աւելին պիտի կրնամ չորհել քեզ»:

“Ուրեմն, եթէ պատահի որ ձեր վսեմութիւնը
թագաւորութեան մը տիրեն ըստ Սանչօ Փանգա, «կինս
թերեղա թագուհի մը պիտի ըլլայ և զաւտկներս ալ
իշխաններ ու իշխանուհիներ, անանկ չէ»:

“Ա.մենայն հաւանականութեամբ» գոչեց Տօն Քիչօթ:

Ու այսպէս Տօն Քիչօթ իր սնոտի խօսքերով ու
խոստումներով անմիտ ծառան իրեն պէս խնդիրուց,
և ասպետ ու զինակիր ոկսան իրենց ճամբան շարունա-
կել, անհնարին յոյսերով և ցնորական երեւակայու-
թիւններով:



ըստ ամսական ազգական այսպիսի ամսական
մէջ պատրիարք զնում ու նույն պատրիարք է հայութ ան
խաչքար և ձեռակ պատրիարք է հայութ ան ամսական
ու նույն պատրիարք:

ՊԼՈՒԽ Բ.

ՀՈՂՄԱՂԱՅԻՆԵՐՈՒ ԱՐԿԱԾԸ

Ասպետ ու զինակիր այսպէս բաւական յառաջա-
նալէ վերջ, հասան դաշտավայր մը, ուր երեսուն քա-
ռասունի չափ հողմաղացքներ հաստատուած էին: Տօն
Քիչօթ այդ հողմաղացքները տեսնելուն պէս, յանկարծ
բացագանչեց:

“Իրաւ կըսեմ, մեծ բաղդ մը պահուած է մեզ,
այսուել: Նայէ, Սանչօ, առնուադն երեսուն ահարկու
հսկայներ կը տեսնուին հոն հեռուն, որոնց հետ պիտի
պատերազմիմ, և երբ սպաննեմ զանոնք, անոնց բոլոր
հարստութեան պիտի տիրանանք. օրինաւորապէս Ու
յեաոյ, ամենուն գովասանաց արժանի գործ մը գոր-
ծած պիտի ըլլամ, աշխարհ ազատելով այդ անագու-
րոյն հրէներէն»:

“Ի՞նչի հսկայ, սակայն հարցուց Սանչօ Փանգա:

“Անոնք զորս կը տեսնես հեռուն, իրենց բաղուկ-
ները տարտծածն պատասխանեց Տօն Քիչօթ «Այդ
գարշելի արարածներէն ոմանք այնքան ահազին բա-
զուկներ կ'ունենան, որ երբեմն մղոններով երկայն
կ'ըլլան»:

“Ինդքեմ, վերստին նայեցէք, Տէ՛ր ըստ Սան-
չօ, «Ա.տոնք հսկայներ չեն, այլ հողմաղացքներ, եւ
ձեր բաղուկներ կարծածը անոնց թեւերն են պարզա-
պէս, որ հովէն դառնալով աղօրիքը կը շարժեն:

“Ատիկա ապացոյց է, որ գուն շատ քիչ գազա-

փար ունիս, տակաւին արկածներու մասին յարեց Տօն Քիչօթ: «Քեզի կ'ըսեմ որ անոնք հսկայներ են. սւստի եթէ կը վախնաս, մէկդի քաշուէ և աղօթքի կեցիր, վասն զի ես վերջնականապէս որոշած եմ կոսովիլ անոնց ամէնուն ալ հետո»:

Այս ըսելով ասպետը մտրակեց իր ձին, առանց ունկնդրելու իր գինակիրին, որ կ'աղաղակէր տակաւին անոր և տեւէն՝ համոզելու զայն թէ իր գէմինները պարզ հողմաղացքներ են և ոչ թէ հսկայներ: Մինչդեռ մեր ողորմելի ասպետը այնքան խելայելած էր որ հողմաղացքներու ճիշտ առջեւն հասած էր, ու գեռ իբրև ճշմարիտ ու վիթխարի հսկայներ կ'երեւէն անոնք իր աչքին:

«Կեցէք, վատեր», պոռաց ան իր բոլոր ուժովը, «Հաստատ կեցէք ձեր դիրքին մէջ, ո՛վ դուք հրէշներ, և մի՛ փախչիք առանձինն ասպետի մը առջեւն, որ կը համարձակի մինակը յարձակիլ ձեր ամենուդ ալ վրայ»:

Այդ պահուն հովը փչեց և հողմաղացքներուն թեւերը սկսան դառնալ, զոր Տօն Քիչօթ տեսնելով գուշեց. «Վատասիրտներ, երկշուներ, հաղարումէկ թեւալ ունեցած ըլլաք, նորէն պիտի կրէք ձեր վատ արարքներուն արժանի պատիմը»:

Ապա, իր սիրուհին Տիւլինաի անունով, վահանը վեր բարձրացուց, նիզակը շտկեց և քառասմբակ արշաւելով դէպի առաջին հողմաղացքը, նիզակը մինեց անոր թեւերէն մէկուն մէջ. և ահա հովը այնպիսի արագութեամբ մը պտուտեց զայն օդին մէջ, որ կտոր կտոր եղաւ, մինչ ինքն ու ձին ուժգնապէս մէկդի հրուելով գետին տապալեցան վայրիկնապէս:


Սանչօ Փանդա այս տեսնելով անմիջապէս փութաց օդնելու իր տիրոջ, որ անշարժ գետին գամոււած կը մնար:

«Զ'ըզգուշացուցի» ձեր վսեմութիւնը գոչեց Սանչօ, «Զըսի՞ ձեզի թէ ատոնք հողմաղացքներ են. եւ արդէն ատկէ տարբեր խորհիլ բացարձակապէս անկարով էր»:

«Լոէ՛, բարեկամ», յարեց Տօն Քիչօթ: «Սաֆրէսթօն կոչուած թշուառական կախարդն է որ հսկայները հողմաղացքներու այլափոխեց՝ զանոնք սպաննելու պատիւէն զիս զրկելու համար: Այդ կախարդը ինձ դէմ մեծ թշնամութիւն ունի, սակայն շատ չ'անցած պիտի տեսնէ որ ուեէ վնաս չկրնար հասցունել ինձ»:

«Թող այգպէս եղած ըլլայ» պատասխանեց Սանչօ, և օգնեց իր տիրոջ՝ ոտքի ելլելու և հեծնելու իր ձին, Բողնանթը, որ նմանապէս շատ սարսուած էր վերջին տապալումէն:

Հիմա երկու ճամբորդները նորէն ճամբայ ինկան, և երբ բաւական յառաջացան, Սանչօ դիտել տուաւ որ ճաշելու տաեն էր: Տօն Քիչօթ ըստա որ ան կրնայ ուղածը ուտել, իսկ ինք այդ պահուն ուեէ բան մ'ուտելու ախորժակ չունէր: Սանչօ քիչ մը հաց ու միս հանեց պայուսակէն և մեծ ախորժակով կուլ տուաւ:

Երբ մութը կոխեց անոնք իջեւանեցան ծառի մը տակ, որուն չորցած մէկ ճիւղը առնելով, Տօն Քիչօթ անոր ծայրին անցուց կոտրած նիզակին գլուխը, այսպէս գործածելի վիճակի մէջ դնելով զայն: Բոլոր գիշերը արթուն հսկեց ան, հետեւած ըլլալու համար օրինագին իր կարգացած ասպետներուն, որոնք երեւէք չէին քնանար, միշտ մտածելով իրենց սիրուհիներուն

և յաղթութիւններուն վրայ որոնց պիտի տիրանային : Առոտուն նորէն ճամբայ ինկան անոնք , և տակաւուն շատ չի յառաջացած , առջեւնին երկու կրօնաւորաներ նշարեցին , որոնք ջորիներու վրայ նստած դէպի իրենց կուգային : Անոնց երտեւէն կուգար կառք մը , որուն կը հետեւէն չորս հինգ ձիաւոր և երկու հետեւակ : Կառքին մէջ կը գտնուէր կին մը որ Սէվիլ կ'երթար իր ամուսնոյն մօտ , իսկ երկու ձիաւորներ իրենց վանքը կը վերագանացին : Այս ինչ Տօն Քիչօթ նշարեց զանոնք , իր զինակիրին դառնալով դոչեց . — «Կարեւոր արկածի մը դէմ կը գտնուինք , որովհետեւ այդ երկու վեղարաւորներ անտարակոյս անպիտան կախարդներ են որ բոնի ուժով կը փախցունեն կառքին մէջ գտնուող իշխանուհի մը , և իմ ուարտականութիւնս է արդիւել այդպիսի մեծ չարիքի մը դործագրութիւնը :

«Ո՛չ , Տէր պատասխանեց յանչօ , «վեղարաւորները կրօնաւորներ են , և կառքին մէջինք՝ հասարակ ճամբորդ մը : Զգուշացէ՛ք , Տէր , և այս երկրորդ անդամ սխալ մի՛ առաջնորդուիքք :

«Արդէն ըսած եմ քեզ» պատասխանեց Տօն Քիչօթ , «որ գուն բոլորովին տղէտ ես արկտածային պատահարներու մասին . իմ տեսածս ու ըսածս ճշմարիտ է , ինչպէս պիտի տեսնես և գուն հիմա :

Եւ անմիջապէս մեր ասպիտը ձին մտրակելով եկաւ կայնեցաւ ճամբուն մէջտեղը , ուրկից կրօնաւորները պիտի անցնէին : Եւ երբ ալ զիրար լսելու աստիճան մօտեցան անոնք , Տօն Քիչօթ բարձր և հրամայողական շշտով մը դոչեց . — «Թո՛ղ տուէք այդ աղնուական իշխանուհին զոր կալանաւորած էք կառքին

մէջ , ապա թէ ոչ պատրաստուեցէք ընդունելու անմիջական մահը՝ իբրև արժանի պատիժը ձեր վաս արարք-ներուն» :

“Տէ՛ր ասպետ , պատասխանեցին անոնք , “Մենք ձեր կարծածին պէս մարդիկներ չենք , այլ կրօնաւորներ որ մեր վանքը կը վերագանանք : Նոյնիսկ չենք գիտեր թէ ո՛վ կայ կառքին մէջ , և ոչ ալ լուր ունինք ուեէ իշխանուհիէ մը , որ կալանաւորուած ըլլայու :

“Զէք կրնար զիս խարեկէն գոչեց Տօն Քիչօթ , “Զե-զի շատ աղէկ կը ձանչնամ , անպիտան սրիկանէր» :

Եւ առանց խօսքի առիթ տալու , նիզակ ի ձեռին , խոյացաւ դէպի ասացին կրօնաւորը : Եթէ երթէք խեղճ մարդը ինքինք ջորիէն գետին նետած չըլլար , անպատճառ կա՛մ սպաննուած և կա՛մ ծանրապէս վիրաւորուած պիտի ըլլար ասպետէն : Միւս կրօնաւորը զայս տեսնելով , մտրակեց իր ջորին և մէկդի փախաւ : Այնչօ՝ մարդուն իշնալը տեսածին պէս , եշուն վրայէն ցատկելով վազեց անոր մօտ և սկսաւ կողոպտել զայն , ըսելով որ ամէն բան իրեն կը պատկանէր՝ իբրեւ իր տիրոջ կողմանէ պատերազմի մէջ շահուած օրինաւոր աւարներ : Աւկայն երկու հետեւակները , որոնք կրօնաւորներուն ծառայներն էին , չի հասկնալով անոր ըսածները , և տեսնելով որ իրաւէն կը կողոպտէր ան իրենց տէրը , յարձակեցան զինակիրին վրայ , դեսին պառկեցուցին զայն , մօրուքը վետանցին , կոխուեցին և անշարժ ձգեցին գետնին վրայ : Այս պահուս կրօնաւորը , որ խելակորոյս , ուրուականի մը երեւոյթն առած էր , նորէն իր ջորին նստաւ և սկսաւ վազել դէպի իր ընկերը որ հեռուն իրեն կը սպանէր : Ու եր-

կուքը մէկ փախուստ կուտային իրենց ամբողջ զօրութեամբ , որպէս թէ սատանայի մը առջեւէն որ զիրենք կը հալածէր :

Բոլոր այս միջոցին Տօն Քիչօթ կառքին մէջ տիկին հետ կը խօսակցէր :

“Տիկին», կ'ըսէր ան , “հիմա ազատ էք բոլորովին՝ ձեր կամքին ուզածը ընելու : Ձեր ազնուութիւնը դերիվարել փորձողները զէնքիս տակ զետին փոռւեցան : Եւ եթէ ձեր ազատարարին անունը գիտնալ կուզէք , Մանչի Տօն Քիչօթը կը կոչուիմ . արհեստու է՝ թափառիկ ասպետութիւն , և սիրուհիս՝ այն աննման գեղուհին , որ կը կոչուի Օրիորդ Տիւլինա Թօպօզօի : Չեզմէ ուրիշ վարձատրութիւն չեմ պահանջեր իմ մատուցած ծառայութեանս փոխարէն , այլ միայն կը խնդրեմ որ Թօպօզօ երթաք , և Օրիորդ Տիւլսինային ներկայանալով պատմեք անոր՝ ձեր ազատագրութեան գործին մէջ իմ կատարած գերս :

Կառքին ուղեկցող զինակիրներէն մին , որ կը լսէր Տօն Քիչօթի բոլոր այս խօսածները , տեսնելով թէ ասպետը թոյլ չպիտի տար որ շարունակէին իրենց ձամբան և պիտի անդէր որ անպատճառ Թօպօզօ վերադառնային , մէկէն յարձակեցաւ Տօն Քիչօթի վրայ եւ անոր նիզակէն բանելով պոռաց բարկութեամբ . — “Ճամբար դնա՛ , ասպետ . կ'երդնում որ եթէ կառքը չի ձգես , հիմա կը սպաննեմ քեզ” :

“Տեսնենք թէ ո՞վ պիտի սպաննուի , ո՞վ գու թըշուական գերին , պատասխանեց Տօն Քիչօթ բարկութեամբ , և անանկ կատաղօրէն յարձակեցաւ զինակրին վրայ , որ կարծես թէ իրաւէն անոր հոգին առնել կ'ուզէր : Բարեբաղդաբար մարդը միջոց ունեցած էր :

Կառքին մէջէն բարձ մը խլելու՝ իբրեւ վահան գործածելու համար : Եւ անա սկսաւ սոսկալի ձակատամարտ մը երկուքին միջեւ : Կառքին մէջի տիկինը եւ բոլոր ծառայները փորձեցին զատելու իրարմէ այդ մենամարտիկները , սակայն զինակիրը երդում ըրաւ որ , եթէ չի թոյլատրեն զինքը որ մինչև վերջը կոռու ասպետին հետ , պիտի մեռցունէ իրեն մօտեցողները , ըլլայ իր տիրուհին , ըլլայ ուրիշը : Խեղճ կինը՝ ապշած ու սարսափիած , կառապանին հրամայեց որ կառքը քիչ մը ճամբէն դուրս հանէ , ու այդպէս հեռուէն սկսաւ դիտել կոփւը :

Զինակիրը անմիջապէս անանկ հարուած մը իջեցուց Տօն Քիչօթի ուսերուն վրայ որ եթէ անոր զրահը չըլլար մարմինը երկուքի պիտի բաժնուեր : Այդ սոսկալի հարուածին ծանրութեանը տակ , Տօն Քիչօթ սուրը քաշեց և պատրաստուեցաւ անանկ հարուած մը տալու որ վայրկենապէս սպաննէր իր թշնամին : Զինակիրն ևս իր կարգին քաշեց իր սուրը և բարձը իբր վահան ճեռքը բռնած , սպասեց ասպետին յարձակումին : Բոլոր ականատեսները ոտից ցգլուի կը գողացին , իսկ տիրուհին լեղապատառ սկսաւ աղօթել Սոտուծոյ , որ իր ծառան զերծ պահէ ներկայ վտանգէն :

Սուաջին սուրը նետողը զինակիրն եղաւ , և անանկ ուժով և կատաղութեամբ մը նետեց իր սուրը , որ եթէ բերնին կողմը հանդիպած ըլլար , անտարակոյս վերջ պիտի դնէր Տօն Քիչօթի կեանքին և անոր արկածներուն : Սակայն , բարեբաղդաբար սուրը վրիպելով անոր ձախ ուսին վրայ ինկաւ , միայն սաղաւարտին մէկ մասը և ականջին կէսը մէկդի թոցունելով : Այս աղետին հանդէպ Տօն Քիչօթ այնքան կատղեցաւ որ ինք-

Պինքը շոկեց և սուրը երկու ձեռքին մէջ բռնած, անանի սաստկութեամբ մը իջեցաց զինակիրին գլխուն վրայ որ ան քովի ջորիին բաղիսեցաւ ուժգնապէս ու մէկէն գետին տապալեցաւ, քիթէն, բերնէն արիւն հոսելով: Սնոր զգեանելը տեմնելուն պէս, Տօն Քիչօթ ձիէն ցատկէց ու սուրին բերանը անոր վիզին դնելով հրամացեց որ ան ինքզինքը պարտուած հաշակէ, ապա թէ ոչ զւուխը պիտի կտրէ: Խեղձ զինակիրը այնքան շուարած էր որ չի կրցաւ պատասխանել: Մինչեռ Տօն Քիչօթ ալ այնքան զայրարած էր որ իրաւէն պիտի սպաննէր զայն, եթէ տիկինը կառքէն իջնելով օգնուածեան չի հասնէր այդ վայրինին, աղաչելով ասպետէն որ ինայէ իր ծառային կեանքը:

“Եղնիւ Տիկինս պատասխանեց Տօն Քիչօթ Ալջօրէն, “Պատրաստ եմ կատարելու ձեր ինդրաննքը, առ պայմանով սակայն որ այդ զինակիրը խոստանայ թօշ պօզո երթալ, և ներկայանալով աննման Տիւլսինաին, ըսէ որ վինքը ևս դրկած եմ անոր իր ուղածին պէս դործանելու համար”: Սարսափահար և վրդովեալ տիւկինը, առանց գիտնալու թէ ո՛վ էր Տիւլսինան, խոստացաւ որ իր ծառան պիտի լնէ ինչ որ իրմէն պահանջուի:

“Զեր խոսքին հաւատաք ընծայելով, ուրեմն, Տիւկինս, ըստ Տօն Քիչօթ, “Զեմ ուզեր աւելի չարիք հասցնել, որուն կատարելապէս արժանի է, թէն, անս”:

Սանչօ Փանզա հաղիւ ոտքի ելած՝ կրօնաւորներուն մարդոցմէն կրած անել յարձակումին տակէն, կայնած էը զիտէր իր տիրոջ մղած կուրը, յուսալով թէ անով ասպանը կղզիի մը պիտի տիրանար: “ԱՅս ատենս” կ'ըսէր Սանչօ Փանզա ինքնիրեն, “Զիս կառա-

վարիչ պիտի կարգէ, իր խոստաման համեմատու: Ապա տեսնելով որ կուրը վերջացած էր և Տօն Քիչօթ կը պատրաստուէր Թօղիանմը հեծնելու, գնաց իր տիրոջ ձիուն ասպանդակը բանելու: Երբ ասպետին մօտեցաւ, անոր առջեւ ծնրադրելով ըստ .— “Հաճեցէ՛ք ո՛վ աէր իմ Տօն Քիչօթ, չնորհնել ինձ կառավարչութիւնը այն կղզիին, որ շահեցաք ներկայ սոսկալի կովուին մէջն”:

“Եզրայր Սանչօ, պատասխանեց Տօն Քիչօթ, “Ասիկա արկած մըն է որուն մէջ մարդ ականջ կը կորսունցնէ և ոչ թէ կղզի կը շահի: Համբերութիւնն ունեցիր և ես քեզի ոչ թէ միայն կառավարիչ այլ անկէ աւելին պիտի ընեմ”:

Սանչօ խորին չնորհակալութիւններ չսայլեց իր տիրոջ: Ու յետոյ տեսնելով անոր արիւնլուայ ականշ թիրոջ: Ու յետոյ տեսնելով անոր արիւնլուայ ականշ թիրոջ:

“Ետա աղէկ, կատէ՛, բարի Սանչօ” յարեց Տօն Քիչօթ, “Որովհետեւ փափաքածէս ալ աւելի ցաւ կը զգամ”:

Սանչօ վէրքը կապեց, մինչդեռ Տօն Քիչօթ տեսնելով որ իր սաղաւարտին կէսը զացած էր, վիշտէն և բարկութիւնն գրեթէ խենթեցաւ:

“Կ'երգնում որ պիտի վրէժ լուծեմ ինձ այս նախատինքը ընողէն” գոչեց ան:

“Ինգրեմ, յիշեցէք, Տէր իմ” ըստ Սանչօ, “Որ գուք արգէն գրեթէ մեսցուցիք ձեր թշնամին, որ նաև

Խոստացած է ձեր տրամադրութեան տակ ըլլալ : Վըստահաբար ուրիշ պատիժի հարկը չի կայ :

“Ելտակ կը խօսիք» ըստ Տօն Քիշօթ , բարկութիւնը իջած . «Եւ փոխանակ աւելի վրէժ լուծելու անկից , ուրիշ ասպետ մը պիտի գտնեմ և ստիպեմ որ տայ ինձ իր սաղաւարտը՝ այս աւրուածին տեղ» :

Այս ըսելով , ասպետը և իր զինակիրը նորէն ճամբայ ինկան , առանց յետադրած ակնարկ մը նետելու կառքին և անոր շուրջի մարդոց , ու եկան մտան անտառ մը , ուր իջան՝ քիչ մը հանդիստ առնելու եւ կազդուրուելու :



Գ.ԼՈՒԽ Գ.

Ե Ր Կ Ո Ւ Ի Բ Ա Ն Ա Կ Ն Ե Ր Ը

Տօն Քիշօթ և իր զինակիրը այդ գիշեր անտառին մէջ անցուցին , առանց արկածի : Առաւտուն անոնք նորէն սկսան իրենց անվերջանալի ճամբորդութեան , և տակաւին շատ չէին գացած , երբ Սանչօ նշմարեց պանդոկ մը , որուն համար շատ ուրախացաւ , խորհելով թէ իր տէրը պիտի ուզէր աղէկ ճաշ մ'ընկէ : Սակայն որչափ մեծ եղաւ իր զարմանքը երբ Տօն Քիշօթ յայտարարեց թէ այդ տեսնուածը գղեակ մըն է , և որքան ալ որ հակասակը պնդէր Սանչօ , անիկա հաստատ կը կենար իր այս զաղափարին վրայ : Ասպետը մեծ հրձուանք զգաց այս պարագայէն և Սանչօին գառնալով ընաւ որ ասպետական ընդունելութիւն մը պիտի մասուցուի իրենց այդ գղեակին մէջ , քանի որ անցեալին մէջ բոլոր ազնուականները հաճոյքով և մեծ պատուով կը հիւրնկալէին թափառիկ ասպետները :

Երբ պանդոկին մօտեցաւ , պանդոկապետը գուրս եկաւ զանոնք ընդունելու : Մարդը՝ ինչպէս և կինն ու աղջիկը մեծապէս զարմացան իրենց դէմ տեսնելով զինուած ասպետ մը :

“Ի՞նչ է այս պարսնին անունը» , հարցուց պանդոկապետը , Սանչօն մէկդի քաշելով :

“Մանչի Տօն Քիշօթը» , պատասխանեց Սանչօ Փանզա : “Թափառիկ ասպետ մըն է ան , և ասպետներուն ամէնէն ընտիրը և քաջարին» :

“Ե՞նչ ըսել է թափառիկ ասպետ» . հարցուց
մարդը :

“Ատիկա չգիտնալու չափ ախմա՞ր ես» , պատաս-
խանեց Սանչօ : “Թափառիկ ասպետ կ'ըսուի անոր որ
պատերազմական յաղթութիւններ կը տանի և իր զի-
նակիրը կառավարիչ կը կարգէ իր յաղթած երկրին
վրայ» :

Պանդոկապեաը Սանչօին կը նայէր , խենդ մը զի-
տելու պէս : Յետոյ դարձաւ ունկընդբելու Տօն Քիշօթի
խօսակցութիւնը իր կնոջ և աղջկան հետ : Առակեալ
պանդոկապեախին կնոջ ձեռքը բանած իր շրթունքնե-
րուն կը տանէր , իշխանունիներուն վայել ակնածու-
թեամբ մը , ու անոր կ'ուղղէր հետեւեալ խօսքերը .

“Հաւատացէք աղնիւ տիկին , որ բարեբարդ էք
զիս ձեր այս գդեակին մէջ հիւրնկալելնուդ համար :
Զեմ սիրեր ինքնազովութիւնը . զինակիրս ձեզի պիտի
պատոմէ ով ըլլալս : Պէտք է միտքն ըսեմ որ շատ
երախտապարտ եմ ձեր ասպանջականութենէն . և եթէ
Տիւլսինան մոլեգնաբար սիրած չըլլայի , տմենէն ահճշ-
նուէր հիւացողը պիտի ըլլայի այդ սիրուն օրիորդին ,
ձեր աղջկան» :

Տանիսիրուհին և իր աղջիկը զարմանքով կ'ունկնդ-
րէն այս խօսքերուն , իրենց կեանքին մէջ երբէք այս-
պիսի մեծարանքի մը հանդիպած չըլլալով : Անսնք
ասպետն և իր զինակիրը սենեակ մը առաջնորդեցին ,
կերակուր բերին , և թողուցին որ ձաշէն : Բօղինանթն
ու Տէփլը եւս , Տօն Քիշօթի ձին և Սանչօի էշը , ախո-
սը կապեցին և տուատ յարդ ու գառի տուին :

Ճաշէն վերջ , Տօն Քիշօթ ուղեց մեկնիլ և հրա-
մայեց իր զինակիրին որ ձին և էշը պատրաստէ : Սան-

շօ երբ ախսող կ'երթար , ասպետը բակին մէկ անկիւ-
նը աէգ մը տեսաւ , զոր խլեց անմիջապէս՝ իրքեւ նի-
զակ դործածելու համար : Երբ աէր և ծառայ հեծած
էին և պատրաստուած մեկնելու , Տօն Քիշօթ պանդո-
կապետը կանչեց և լուրջ շշառվ մը ըստաւ . «Շատ եւ
մեծ են այն յարգանքները զոր շուայեցիք ինձ հանդէպ
ձեր այս գդեակին մէջ , ո'վ աէր կառավարիչ , և ես
մինչեւ կեանքիս վերջը երախտապարտ պիտի մնամ
ձեզ : Եթէ կրնամ ձեզի փոխարինութիւն մ'ընել , զոր
օրինակ , պատժելով ձեզի անարգած չարագործ մը , կը
խոստանամ , յանուն ասպետութեան գասուն , որուն
կը պատկանիմ , որ ամենայն սիրով պատրաստ եմ
ընելու պդի բանը» :

“Տէր ասպետ , պատասխանեց մարդը , «Չեմ ուզեր
որ ձեր վոնմաւթիւնը ինձ համար ուեէ մէկը պատժէ ,
կը բաւէ ինձ երբ կը վճարէք , պանդոկիս մէջ ձեր և
անասուններուն կերածին փոխարէնը» :

“Ի՞նչ , գոչեց Տօն Քիշօթ , «Պանդոկի մը՞ն է այս» :
«Այս» , և աղէկ աեսակէն պանդոկի մը» , ըստ
պանդոկապետը :

“Մխալած եմ ուրեմն» պատասխանեց ասպետը .
“Դղեակ մը կը կարծէի ես զայն : Ուստի քանի որ
գդեակ մը չէ ուր իշեւանած եմ , այլ պանդոկ մը , ձեզ
կը մնայ հիմա ինձմէ ուեէ փոխարինութիւն պահանջնէ
ետ կենալ : Որովհետեւ երբէք լսուած բան չէ որ թա-
փառիկ ասպետ մը ուեէ վճարում ընէ ուտեսաի և բնա-
կութեան համար . ամէն հիւրնկալութիւն կը շուայուի
ան ոնց ձրիապէս , իրենց ըրած բարեկործութիւններուն
փոխարէն» :

“Բան մը չեմ հասկնար այս բոլորէն» , պատաս-

խանեց մարդը, «Վճարեցէք պահանջքս և խնայեցէք զիս աւելի եւս լսելէ՝ ձեր ասովետական պատմուածքները: Իրաւունքս է զոր կը պահանջեմ»:

«Ապուշ և ողորմելի պանդոկապես մըն ես եղեր», զոչեց Տօն Քիչօթ, և Թօղինանթը մտրակելով և նեղակը օդին մէջ պտուտցնելով, առանց արգելքի դուրս եւաւ պանդոկին շրջանակէն: Պանդոկապետը, տեսնելով զայս, Սանչօ Փանզախն օձիքն բռնեց, ան ալ ըստա թէ քանի որ իր տէրը չի վճարեց, ինքն ալ չի կրնար վճարել: Պանդոկապետը ասոր վրայ բարկացած, պնդեց որ եթէ իրեն վճարում չըլլայ, Սանչօ ատոր պատիժը պիտի կրէ: Զինակիրը վերջնականապէս մերժեց ուեէ վճարում ընելու, և ուստի պանդոկապետը իր ծառայներէն չորս հոգի կանչեց, որոնք անմիջապէս համնելով Սանչօն էշէն վար առին: Անսնցմէ մէկը գնաց ներսէն ծածկոց մը բերաւ, խեղճ զինակիրը մէշը դրին, չորս ծայրէն բռնեցին և սկսան շարժել խեղճը, պարապին մէջ, աջ ձախ, վեր վար:

Բարձրագուշ ձիչերը, զոր խեղճ Սանչօ կ'արձակէր ծածկոցին մէշէն, հասան մինչեւ իր տիրոջ ականջը և Տօն Քիչօթ կանգ առաւ, խորհելով թէ թէրեւս նոր արկած մը պատահելու վրայ էր. մինչդեռ շաւտ իմացաւ որ լսածը Սանչօի ձայնն էր: Ապա ձին ես դարձունելով, նշմարեց որ սոսկալի խաղ մը կը խաղային իր զինակիրին գլխուն: Սանչօ օդին մէջ կ'ելլէր ու կիջնէր այնպիսի արագութեամբ և կանոնաւորութեամբ մը, որ եթէ իր ծառան եղած չըլլար, խնդալէն պիտի մարէր:

Պանդոկապետը և իր մարդիկը Սանչօն չարչարելէն այլեւս յոգնած, անոր էշը բերին և իր Թօղիկին

մէջ փաթթելով, անասունին վրայ նետեցին. մինչդեռ Սանչօ գոհ էր որ, ինչ որ ալ ըլլայ, բան մը չէր վճարած և իր ճամբան էր, թէև իր մարմինը չարաչարանցուած: Երբ խեղճ զինակիրը իր տիրոջ քով հասաւ, այնքան խոշտանգուած և նոււաղած վիճակի մէջ էր որ կարող չէր շիտակ նոսակլ էշուն վրայ:

«Պարկեշտ Սանչօ», ըստ Տօն Քիչօթ կարեկցաբար, «Ճիմա վստահ եմ որ այդ գոյեակը կամ պանդոկիը գիւթուած է, և քեզի հետ զուարձացող այդ մարդիկը ուրիշ աշխարհի մը կը պատկանին: Եւ ինչ որ աւելի կը հաստատէ այս համոզումն՝ այն է թէ, երբ կը դիսէի հեռուէն քեզի ըրածնին, չէի կրնար տեղէս շարժիլ քեզ օգնութեան փութալու. անանկ որ չար կախարդներէ բռնուած էի կարծես: Եթէ երբէք կարող ըլլայի պանդոկին բակը մանել, քեզի հետ խաղցող այդ վատասիրաները կրնայի զղջացնել ըրածնունց վրայ, մինչեւ իրենց կեանքին վերջը»:

«Կ'ուղէի վրէժ լուծել, սակայն չի կարողացայ» պատամբանեց Սանչօ, «Թէիւ իմ գաղափարովս այդ մարդիկը գեւեր չէին, այլ հասարակ արարածներ մեղի պէս: Իոկ ձեր մնշարժութեան զատագարտովիլը, կը խորհիմ որ, հետեւանքն է ոչ թէ կախարդնքի մը, այլ ձեր բնական զգացումներուն: Եւ ես կը կարծեմ թէ մեր վնասուած այս արկածները մեղի տակաւին անանկ վնասներ պիտի հասցունեն որ, մեծ խոհեմութիւն ըրած պիտի ըլլանք երբ զիւդ վերագաննանք և մեր գործով զբաղինք, աւելի մեծ չարիքներու չի հանդիպած»:

«Որչա՛փ տգէտ և անմիտ ես, Սանչօն, յարեց Տօն Քիչօթ: «Ճամբերէ՛ քիչ մը, և շուտ պիտի գայ այն

օրը, երբ պիտի տեսնես թէ ինչպիսի՛ յաղթութիւններ կարելի է ձեռք ձգել այս արհեստով: Սիրտտ ամուր բանէ, և Երկինք պիտի վարձատրէ քեզո:

Ասպետ և դիմակիր իրենց ճամբան կը շարունակէին այս խօսակցութեամբ, երբ Տօն Քիշօթ հետուէն նշմարեց ստուար ու խիտ փոշի ամպ մը որ գէպի իրենց կողմը կը յառաջանար:

“Հիմա, ո՞վ Սանչօ” աղաղակեց ան, “Պիտի հանչփիսատու ըլլաւ այն վեհանձնական արարքներուն զոր պիտի գործադրեմ, և պիտի տեսնես իմ բազուկին իրական զօրութիւնն ու կարողութիւնը: Կը տեսնես սա փոշի ամպը: Զանազան աղգութիւններէ բաղկացած բանակ մըն է որ կը կենայ անոր ետին և գէպի մեր կողմ կ'արշաւէ”:

“Եթէ իրաւ արդյուն է, երկու բանակ կայ ուրեմն, ըստ Սանչօ, “Արովհետեւ, հոս, այս կողմին վրայ ևս ատանկ փոշի ամպ մը կը տարածուին”:

Տօն Քիշօթ Սանչօի ցոյց տուած կողմը դարձաւ, և դիտելով որ Տիշտ է անոր ըսածը, ուրախութենէն խենթեցաւ կարծես, բոլորովին համոզուած ըլլալով երկու բանակներու գոյութեան, որոնք իրարու գէմ կ'երթավին պատերազմելու: Արովհետեւ, անոր խելապատակը լեցուն էր պատերազմներով, կախարդութիւններով, արկածներով և տակաւին շատ մը ուրիշ անկարելիութիւններով, զոր կարգացած էր իր սիրելի գիրքերուն մէջ, և այսպէս իր ամէն տեսածները, իր այս յիմարութիւնն հետեւանքով, կը կերպարանափոխուեին այն բաներուն, որոնց կը ցանկար ու կ'ըսպամէր: Ներկայ պարագային իրողութիւնն այն էր որ փոշի ամպերը կը բարձրանային ոչխարի երկու հօտերու

կողմանէ, որոնք տարբեր կողմերէ միեւնոյն ճամբան կ'երթային, և որովհետեւ փոշին զանոնք աչքէ կը ծածկէր, և Տօն Քիշօթ այնքան դրականապէս կը պընդէր թէ իսկապէս բանակներ են անոնք, հիմա Սանչօ եւս ոկտա Տօն Քիշօթի պէս հաւատալ:

“Ի՞նչ պիտի ընենք, ուրիշին, Տէ՛ր հարցուց զինակիրը իր ափողոջ:

“Զարմանալի բանն, գոչեց ասպետը, “Տկար կողմին պիտի օդնենք բնականաբար: Վատահ եմ որ այս բանակներուն միոյն կ'առաջնորդէ Ալիքանքարօն Կայսրը, իսկ միւսմին՝ իր թշնամին, Կարամանթի թագաւորը”:

“Որո՞ւն կողմանէ պիտի պատերազմինք, ուրեմնն, հարցուց Սանչօ:

ակարամանթի թագաւորին կողմանէն, պատասխանեց Տօն Քիշօթ, “Որովհետեւ ան Քիմստմնեայ մըն է, իսկ Կայսրը՝ կատաղի հեթանոս մը: Մտիկ ըրէ՛ Սանչօ, չե՞ս լսեր ձիերու խինն շինը, և փողերու ու թըմը բուկներու ձայները”:

“Ոչխարներու և գամսուկներու մայումներէն զատ, ուրիշ ձայն չեմ առներ», պատասխանեց Սանչօ:

Եւ իրաւ ալ անանկ էր, որովհետեւ հիմա երկու հօտերը բաւական մօտեցած էին:

“Պատճառը երկուտառթիւնդ է որ չես կրնար շետակ լսելո, յարեց ասպետը: Սակայն եթէ շատ կը վախինաս, դուն փախիր և առսնձին ձգէ զիս: քանզի ես միայնակս պիտի շահիմ այս պատերազմը՝ իմ պաշտպանած կողմիս համար:

Եւ անմիվապէս մտրակելով Բօղինանթը, նիդակը

ձեռքին, Տօն Քիշօթ բլուրն ի վար սուրաց կայծակի արագութեամբ:

«Կեցի՛ր, Տէր իմ—Տօն Քիշօթ, ե՛տ դարձիր», պուաց Սանչօ անոր ետեւէն: «Ոչխարներ և գառնուկներ են միայն որոնց վրայ կ'արշաւես: Կ'աղաչեմ ե՛տ դարձիր, իրաւ որ խենթեցեր ես և ինչ ընելդ չես զիտեր»:

Հակառակ անոր բոլոր ճիգերուն, ասպետը եա չի դարձաւ, ընդհակառակը աւելի եւս յառաջացաւ բարձրաձայն գոչելով.— «Ո՛վ գուշ ասպետներ, որ կարամանթի քաջաղուն թագաւորին կողմանէ կը կըռուիք, հետեւեցէք ինձ, և յաղթութիւնը մեր կողմը պիտի ըլլայ»:

Այս խօսքերով՝ անիկա յարձակեցաւ ոչխարներու հօտին վրայ, որպէս թէ իրաւէն թնամի բանակի մը վրայ կը քալէր: Հովիւները և խաչնարածները կը պոռային անոր ետեւէն որ հանդարա կենայ, սակայն տեսնելով որ խօսք մտիկ չընէր, և այդ ընթացքով մեծ աւեր պիտի գործէ, իրենց պարսատիկները հանեցին և սկսան քարերու հեղեղ մը իջեցնել անոր ականջներուն շուրջ: Տօն Քիշօթ, առանց կարեւորութիւն տալու այդ քարի տարափին, քառասմբակ կ'արշաւեր ամէն կողմ: Գոչելով.— «Ո՞ւր ես, ո՞վ գու անզգամդ Ալիֆանֆարօն. ներկայացիր ինձ, և ես անմիջապէս պիտի տամ քու արժանի պատիմու»:

Այդ պահուն խոշոր քար մը ինկաւ վրան և անանկ մը զարկաւ խեղձը, որ կարծեց թէ կամ միուաւ, եւ կամ մահացութիւն վիրաւորուեցաւ. անոր յաջորդեց ուրիշ մը, որ ակռաներէն երեք, չորսը տարաւ, եւ իրաւ անանկ ծանր եկան այդ հարուածները որ աս-

պետը ձիէն գետին ինկաւ վերջապէս: Հովիւները վագեցին դէպ ի ասպետը, արդէն սպաննուած կարծելով գայն: Յետոյ իրենց հօտերը հաւաքեցին աճապարանքով, Տօն Քիշօթի կոխկրտած մեռեալ ոչխարները վերցուցին, և իրենց ճամբան շարունակեցին, առանց ուրիշ արկածի հետազօտութիւն:

Բոլոր այս միջոցին Սանչօ բլուրին գագաթը կայշնած, իր տիրոջ վիճակը կը դիտէր: Ցնորսած զինակիրը մօրուքը կը փետաէր և կ'անիծէր այն ժամը, երբ խօստացաւ այս արկածներուն մէջ մտնելու: Սակայն երբ տեսաւ Տօն Քիշօթի ձիէն իյնալը, և հովիւներուն մեկնիլը, վազեց անմիջապէս՝ դէպ ի վիրաւորեալ ասպետը, զոր թէեւ ծանրապէս վեստուած դտաւ, սակայն գեռ գիտակցութիւնը կը պահէր ան և կարող էր խօսելու:

«Զի ինդրեցի ձեր վսեմութենէն որ ետ դառնաք», ըստ Սանչօ: «Չըսի՞ ձեզի թէ անոնք ոչխարներ էին, և ոչ թէ մարդկային բանակներ»:

«Որչա՞փ գիւրութեամբ կրնայ կոր այդ թշուառական կախարդը, իմ թշնամին, կերպարանափոխել իրերը, կամ անյայտացնել զանոնք: Որովհետեւ ան էր որ ասպետներու բանակ մը ոչխարներու հօտի մը այլափոխեց, և եթէ, Սանչօ, էշդ հեծած անոնց ետեւէն երթաւ կամացուկ մը, պիտի տեսնես որ անոնք նորէն մարդու վերածուած են, առաջուան իմ տեսածիս պէս: Սակայն հիմա երթալու հարկ չի կայ, քանզի օդնութեանդ կը կարօտիմ: Եկուր նայէ տեսնեմ ակրայներէս քանին պակսած է. կարծեմ թէ կզակներում վրայ ակուայ չի մնաց»:

Գետանատարած ասպետը ոտքի ելաւ, հաւատարիմ

Բօղինանթի սանձէն բռնած , որ մինչեւ վերջ իր տիրոջ քովէն շարժած չէր : Յետոյ մօտեցաւ զինակիրին որ իր էշուն կրթնած խորապէս կը մտածէր՝ տրտմադէմ և յուսահատ :

“Մի վշտանար իմ կրած չարիքիս համար , Սանչո , ըստ Տօն Քիչօթ : “Ինչո՞ւ կը խռովիս երբ վրնասուողը գուն ինքդ չես :

“Ծածկոցին մէջ օրօրուողը ո՞վ էր սակայն . չե՞ս յիշեր , գոչեց Սանչո “Ու յետոյ , պայուսակս իր բոլոր պարունակութիւնովը անյալտացած է : Տարակոյս չունիմ որ պանդոկապեար վար զրած է զայն , վճարում ընել մերժելուդ համարու :

“Ի՞նչ կ'ըսէք , իրաւ ամէն բան առաջ են , հարցուց Տօն Քիչօթ :

“Այո , պատասխանեց Սանչո :

“Ուրեմն այսօր ուտելիք չունինք , քանի որ ամէն բան պայուսակին մէջն էր ” , ըստ ասպետը :

“Ինչ որ կրնանք գտնել ագարակներուն և ցանկապատմերու վրայ , ան պիտի ուտենք , պատասխանեց զինակիրը , ողբալի շեշտով մը :

“Հացի պատառ մ'ըլլար , բերանս առնէին , ըստ Տօն Քիչօթ , “Բայց հոգ չէ , բարի Սանչո , էշդ հեծիր և հետեւէ ինձ , որովհետեւ Սատուած , որ կը հոգայ ամէնը , մեղի պիտի չանակնէ :

“Կը յուսամ թէ ատանկ ըլլայ” , յարեց Սանչո , “Հիմա շարունակենք ճամբանիս , և սակայն աշխատինք շուտ իջնել օթեւան մը , ուր ոչ ծածկոցով օրօրողներ գտնուին , ոչ ուրուականներ և ոչ ալ կախարդուած բանակներ” :

Հաջուած վեցական մասնաւուած անդամնայուն և մայսափ պազ աղեկառիս մէրոյ ու նու ու ուրած անձն աղամականուած , ոչ նայուած անձն աղամականուած անձն աղամականուած անձն աղամականուած :

ԳԼՈՒԽ Ք.

Ս. Ս Ո Ւ Ց. Ղ Օ Ր Ի Ք Ի Ա Ր Կ Ա Ծ Բ

Ասպետ և զինակիր վերստին ճամբայ ինկան : Գիշերը վրայ հասաւ , ամէնդի մութը կոխեց , ու տակավին անոնք չէին կրցած իջեւանի մը համնիլ : Ատկէ դատ , աւելի գէշը , ուտելիք բան մը չ'ունէին և սովամահ ըլլալու աստիճան անօթի էին : Եւ ահա այս ամէն գժբաղդութեանց վրայ գէպք մը եւս պատահեցաւ որ կարծես իրաւէն շատ լուրջ արկածի մը հանգամանքն ունէր : Գիշերուան այդ թանձրամած խաւարին մէջն անոնք հեռուն կը նշմարէին կարգ մը լոյսեր , որ գէպի իրենց կողմը կուգային , շարժուն աստղերու նման : Սանչո սարսափահար ինչ ընելիքը չէր գիտէր : Տօն Քիչօթ ինքն ևս շատ վախցաւ : Մին իր էշը , իսկ միւսը իր ձին կեցուցին , և սկսան ուշի ուշով նայիլ . ու գիտեցին որ լոյսերը երթալով կը մօտենային իրենց , և քանի մօտենային այնքան ալ կը մեծնային անոնք :

“Ինդրեմ , Սանչո , քաջասիրտ եղիր քիչ մը” , ըստ Տօն Քիչօթ . “Գալուլ ինձի , հիմա պիտի աեսնես քաջասըրտութեանս աստիճանը” :

“Որչափ որ կրնամ” , պատասխանեց Սանչո :

Յետոյ քիչ մը ճամբուն մէկ կողմը քաշուելով , ջանացին հետազօտելու թէ ի՞նչ էին այդ շարժուն լոյսերը , և շուտով նշմարեցին միծ բազմութիւն մը որ ճերմակներ հագած կը քալէր գէպի իրենց կողմք : Այդ

ահարկու տեսարանը այնքան սարսափ ազդեց Սանչօի որ ահ ու գողէն ակռայները իրար փական և բոլոր անդամները սկսան գողալ : Գալով Տօն Քիշօթի , անոր մէջ հիմա վախը ուրախութեան փոխուած էր , երեւակայելով թէ իր փնտուած արկածներուն մին էր որ կը ներկայանար իրեն այդ պահուն :

Այսպէս աղէկ մը զննելով , նշմարեց պատգարակ մը , տեսակ մը մահիճ , զոր ուսերուն վրայ կը կրեն և որ կը գործածուի մեռած կամ վիրաւորուած մարդկի փոխադրելու համար : Տօն Քիշօթ անմիջապէս հետևցուց թէ այդ պատգարակը կը պարունակէր դիակը վիրաւորուած կամ սպաննուած սապետի մը , որուն մահուան վրէժը լուծել իր նուիրական պարտականութիւնն էր : Ուստի նիզակը ձեռքն առաւ , թամբին վրայ հաստատ մը նստաւ , և յառաջացաւ դէպի ճամբուն մէջտեղը , ուրկից պիտի անցնէր բազմութիւննը :

Երբ թափօրը մօտեցաւ , Տօն Քիշօթ բարձրաձայն գոչեց . . . “Ո՛վ զուք սսպետներ , և կամ ինչ որ էք , կեցէ՛ք և լուէ՛ք ինձ թէ ո՛վ էք , ուրկից կուզաք , ուր կ'երթաք և ի՞նչ է որ կը տանիք այդ պատգարակին մէջ : Ինձ անանկ կը թուի թէ կամ գուք ուրիշն վնասած էք և կամ թէ ուրիշ ձեզի : Եւ իրաւունք է որ իմանամ այդ բանը , որպէս զի կարենամ պատժել զձեզ , եթէ զուք էք ոճրագործը . և կամ թէ վրէժ լուծեմ անոնցմէ որ ձեզի անիրաւութիւն ըրած են” :

“Ստիպուած ենք աճապարելուն , պատասխանեց թափօրին մէջէն ձայն մը : “Այս գիշեր շա՛տ ճամբայ ունինք կտրելիք , որով չենք կրնար ձեր պահանջած մանրաւմասնութիւնները տալ” :

Այս ըսելով՝ մարդը հանդարտ ճամբան կը շարունակէր , երբ Տօն Քիշօթ , զայրացած անոր այս պատասխանէն , բռնեց անոր ջորիին սանձէն և ըսաւ . . . “Կեցի՛ր , և պատմէ՛ ինձ ինչ որ կը պահանջեմ , ապա թէ ոչ ձեզ ամենուղ մէկէն կոփւի հրաւէր պիտի կարդամ” :

Զորին շատ երկչու անսասուն մ'ըլլալով , մէկէն խրտչեցաւ և ետեւի երկու ոտքին վրայ կայնելով , մարդը գետին նետեց . թափօրին ուղեկցող ծառաներէն մէկը զայս տեսնելով , անմիջապէս վրայ հասաւ ու սկսաւ անսուանարկել Տօն Քիշօթը : Ասպետը այս յանդուգն վարմունքէն այնքան կատղեցաւ որ , նիզակը քաշեց և յարձակելով ծառային վրայ գետին փուեց զայն , ծանրապէս վիրաւորուած վիճակի մէջ : Ապա դառնալով՝ քալեց բազմութեան վրայ , ամէնսուն ալ ճակատագիրը որոշելու՝ մէկիկ մէկիկ : Ճերմակազդեստ մարդոց բոլորն ալ երկչու մարդիկներ էին ու առանց զէնքի , որով անմիջապէս , առանց կոփւի բռնուելու , փախուստ տուին դաշտին վրայ իրենց ջահերով , բարեկենդանի գլւերուան գիմակաւորներու մէկ ճամապատկերը ստեղծելով : Խսկ մեռելին բռն տէրերը , որոնք գերեզմաննոց կը տանէին զայն՝ թաղելու համար , այնքան փաթթուած էին երկայն ճերմակեղիններուն մէջ որ փախչելու անկարող էին . այնպէս որ Տօն Քիշօթ , առանց ուեէ վեսա կըելու , ամինսայն գիւրութեամբ խուճապի մատնեց բոլոր բազմութիւնը : Խսկ խեղճ մարդիկը կատարելապէս համոզուած էին թէ իրենց գէմ գործողը հասարակ մահկանացու մը չէր , այլ սատանան ինքը , որ իրենց ետեւէն ինկած էր մեռելին գիտի իրենց ձեռքէն կորդելու համար :

Սանչօ դիտելով որ Տօն Քիշօթ այնչափ դիւրութեամբ յաղթեց ներկայ հոծ բաղմութեան , ինքնիրենն ըստա . — “Իրաւ որ իր պնդածին չափ քաջ է իմ տէրս” :

Զորիէն ինկած մարդուն ջահը դեռ չէր մարած , որոն լուսով ասպեաը իր պարտուած թշնամին նշմարելով անոր մօտեցաւ և սուրին բերանը անոր վիզին դնելով հրամայեց որ անմիջապէս կա՛մ անձնատուր ըլլայ և կամ սպաննուի :

“Երդէն անձնատուր եղած եմ , քանի որ սրունքներս կոտրած ըլլալով , անշարժութեան դատապարտուած եմ , ըստ մարդք : Կաղաչեմ , Տէ՛ր , եթէ քրիստոնեայ էք , մի սպաննէք զիս , որովհետեւ մարդասպանութիւն մըն է որ զործած պիտի ըլլաք պարզապէս” :

“Ո՞վ ես դուն , հարցուց Տօն Քիշօթ :

“Կրօնաւոր մը , որ Պէզա քաղաքէն եկած եմ , սա տասն և մէկ ընկերներուս հետ , որոնք փախան իրենց ջահերով : Հրաւիրուած էնք կատարելու յուղարկաւորութիւնը պարոնի մը որ պիտի թաղուի Սէկովիս , իր ծննդավայրին մէջ , ուր կը տանէինք զինքը” :

“Ո՞վ մեղոցոց այդ պարոնը , հարցուց Տօն Քիշօթ :

“Աստուած” պատասխանեց կրօնաւորը . “Ծանր ջերմի մը զո՞ն գնաց խեղճը” :

“Ուրեմն” յարեց ասպետը , “Հարկ չի կայ վրէժ լուծելու իր մահուան առթիւ , քանի որ Աստուածոյ կամքովն է մեռած , ինչ որ է մեր ամէնուս ալ ճակատագիրք : Հիմա տեղն է որ ձեր արժանապատութիւնը դիտնայ թէ ես Մանչի Ասպետն եմ , Տօն Քիշօթ անուամբ , և պաշտօնս է աշխարհս շրջիլ , սխալներ դար-

մանելու և կեղեքեալներուն օգնութեան փութալու համար” :

“Սիսալներ դարմանելու ձեր դրութիւնը չեմ հասկընար , սակայն» ըստ կրօնաւորը , “Քանի որ ահա իմ առողջ սրունքս կոտրեցիր և մինչև կեանքիս վերջը միուսանի պիտի մնամ : Սակայն որովհետեւ ատոր համար ա՛լ ճար մը չի կայ , կը ինչդրեմ , տէ՛ր ասպետ , որ գէթ զիս սա ջորին ասկէն աղատէք . սրունքս ասպանդակին և թամբին մէջտեղը մնացած է” :

Տօն Քիշօթ անմիջապէս Սանչօ Փանզափ նշան ըրաւոր գայ կրօնաւորին օգնէ որ սաքի վրայ ելլէ : Մինչդեռ մեր զինակիրը , այդ պահուն , փախողոյ կրօնաւորներէն մէկուն ջորին կողովակելով զբաղած էր : Այդ անսունին վրայ շատ ուտեսա կար , ու Սանչօ իր լոգիկը պարկի մը վերածելով բոլոր ուտեսալ անոր մէջ լեցուց ու չշուն վրայ նետեց : Այդ գործը լմնցունելէ վերջ , Սանչօ պատասխանելով իր տիրոջ կոչին , եկաւ և մարգը վերցունելով իր ջորին վրայ նստեւցուց : Յետոյ Տօն Քիշօթ անոր ձեռքը տուած ջահը , և հրամայեց որ իր ընկերներուն հետեւի , և իրեն համար ներուղութիւն ինմզրէ անոնցմէ , այն չարիքին համար զոր ստիպուած էր գործադրել : Կրօնաւորը երբ ճամբայ ինկաւ , Սանչօ անոր ետեւէն կը պոռար . — “Եթէ այդ պարոնները կ'ուզեն դիմանալ դիրենք փախուստի մատնող ախոյեանին անունը , կընաք ըսկել թէ անիկա Մանչի նշանաւոր Տօն Քիշօթն է , որ կը կոչուի նաեւ Տրտմաղէմ Ասպետ” :

“Ի՞նչ պատճառաւ զիս այդպէս կ'անուանես” , հարցուց Տօն Քիշօթ իր զինակիրին :

“Որովհետեւ, պատասխանեց Սանչօ . “ջահին լուսով աղեկ մը գիտեցի գէմքելնիդ, որուն չափ վշտաւտեսիլ կերպարանքի մը չեմ հանդիպած կեանքիս մէջ, կ'ենթալրեմ թէ ատոր ալ պատճառն է ձեր ակռայներուն թափուկլը, կոխներուն պատճառած հալումաշը, և ուտեստի չգոյութիւնը” :

“Իրաւ է որ պէտք է ես ալ տիտղոս մ'ունենամ հին ասպետներու պէս, որոնք կը կոչուէին զոր օրինակ, Սուրբ Ասպետ և կամ Արծուառիւծի Ասպետ, և այլն, ու բոլոր աշխարհի ծանօթ կ'ըլլային այդ տիտղոսներով: Այսպէս աղեկ գաղափար մ'էր որ յղացար՝ զիս Տրտոմադէմ Ասպետ կոչելով, Սանչօ, և պիտի ջանամ որ բոլոր ոճարդործները դողացնեմ այդ տիտղոսին առջեւ” :

Սանչօ էշը բերաւ, և անոնք սկսան չարունակել իրենց ձամբան: Տակաւին շատ չէին զացած երբ ինքնքնին դտան հանգստաւէտ և ընդարձակ հովիտի մը մէջ, ուր իջան քիչ մը հանդիսաւ առնելու համար: Սանչօ պայուսակը բացաւ և դուրս հանեց կրօնաւորին ջորիէն կողոպտած ուտելիքները, և երկուքը մէկ աղեկ ընթրիք մ'ըրին: Եւ ահա յանկարծ ուշադրութիւննին գրաւեց ջուրի հոսանքի մը ձայնը, բարձր գահավէժէ մը թափող ջրլէժի մը ձայնին պէս: Աւելի ուշադրութեամբ ունկնդրելով, ուրիշ ձայն մ'եւս առին, երկաթի թնդիւնի կամ շղթայի շաջիւնի պէս, որուն կ'ընկերանար զօրաւոր բաղիսիւններ, որ կ'ելլէին կ'իջնէին կանոնաւոր միջոցներով և չափերով: Այս ահարկու ձայնը, միացած հոսանքին զօրաւոր ձայնին, անանկ սարսափ կ'ազդէր որ մարդ Տօն Քիշօթ ըլլալու էր՝ անկից չի վախնալու համար: Գիշերը մութ էր և մեր

ճամբորդներուն զլուխնուն վրայ կը ծռէին բարձրաբերձ ծառեր, որոնց տերեւները, հովերէն շարժելով, ահարկու խժրդուք մը կը հանէին: Զիրենք չըջապատղ ամէն ինչ սոսկալի բան մ'ունէր կարծես իր մէջ: Ոչ հոսանքին ձայնը կը լսէր, ոչ բաղիսիւնները կը դապրէին, ոչ հովը կը կասէր և ոչ ալ առաւօտ կ'ըլլար: Քանի մը վայրկեան սպասելէ վերջ, Տօն Քիշօթ յանկարծ Տօղինանթին գետին ցատկեց, և իր ասպարնու նիզակը ձեռքն առած գոչեց. — “Եղբայր Սանչօ, անսպիւտ արկած մըն է այս, որ ինծի համար վերապահուած է: Ես պիտի երթամ զայն վնասուելու, իսկ գուն երեք օր սպասէ հոս, և եթէ այդ միջոցին չի վերադառնամ, կրնաս ետ գիւղը երթալ և պատմել սիրուհիս Տիւլսինախն թէ իր ասպետը մեծ արկածներ հետապնդած միջոցին մեռած է, պատուաւոր կերպով” :

Սանչօ իր տիրոջ այս խօսքերը լսելուն պէս լավ սկսաւ ու գոչեց. — “Տէ՛ր, չեմ կրնար խորհիլ թէ ի՞նչու ձեր վսեմութիւնը այս ահարկու արկածը գիմագրաւել կ'ուղէ անպատճառ: Ատելի զիշեր է և ոչ ոք կը տեսնէ մեզ: Դիւրութեամբ կրնանք մէկ կողմ գատնալ և վտանգին զերծանիլ, առանց ուեէ մէկէն նշմարուելու և երկչոտ կոչուելու: Ատկէ զատ, կը ինդրիմ ձեզմէ որ զիս առանձին չի թողուք այս ամայի տեղուանքը, գիշերուան մութին մէջ: Եւ եթէ անպատճառ պնդէք ձեր որոշուամին վրայ, գէթ սպասեցէք մինչեւ արշալոյս, որուն ծագելուն երեք ժամ մնայ” :

“Երբէք ըսուելու չէ իմ մասիս թէ արցունքներ կամ աղաչանքներ կրնան եղեր շեղեցնել զիս իմ ասպիտի պարտականութենէս», ըսաւ Տօն Քիշօթ: “Ուս-

տի, խնդրեմ, Սանչօ, լեզուղ քեղի քաշէ, ներկայ պարագային քու միակ ընելիքդ է հոս սպասել. շուտ կը վերադառնամ ես, ողջ կամ մեռած» :

Սանչօ տեսնելով որ իր տէրը վերջնականապէս մտադրած է կատարել իր որոշումը, խորհեցաւ նենագութիւն բանեցունել, ու այդպէս ստիպել զայն որ դէմ մինչեւ արշալոյս սպասէ : Այս մտքով, Բօղինանթի կազմաձքը շտկել պատրուակեց, և առանց տեսնուելու, ձիուն ետեւի երկու ոտքերը կապեց Տէփրի պախուցին : Այսպէս որ երբ Տօն Քիշօթ ձին հեծաւ մեկնելու համար, անսասունը չէր կրնար քալել, այլ կը ցաւկրտէր : Այս տեսնելով՝ խորամանկ զինակիրը գոչեց . — «Ո՞վ, Տէ՛ր իմ, կը տեսնէ՞ք թէ երկինք ինչպէ՞ս անշարժութեան գատապարաեց Բօղինանթը, այդպէս արդիւկու համար զձեզ՝ այս արհաւրապից ձամբորդութենէն» :

Ասպետը գրեթէ յուսահատեցաւ, որովհետեւ որչափ աչ մտրակէր ձին, անիկա տեղէն չէր կրնար շարժիլ : Վերջապէս, առանց ամենապոյզն կասկածի թէ Սանչօ իրեն խաղ մը խաղած էր, յարմար դատեց կենալ և սպասել մինչեւ որ Բօղինանթի վիճակի ըլլայ իր սրունքները գործածելու :

«Քանի որ ասանկ է, Սանչօ, ըստ ասպետը, «կը հաւանիմ սպասել մինչեւ արշալոյս, թէեւ արցունքի ժամեր պիտի ըլլան ինձի համար՝ այս սպասումի պահերը» :

«Զեր վսեմութիւնը չի՝ փափաքիր վար իշնել ձին, և քնանալ կակուղ մարդագետինին վրայ, որպէս զի աւելի կայտառ վիճակի մէջ արթնայ առաւօ-

առւն՝ իր սպասած հիասքանչ արկածը գիմագրաւելու համար», ըստ Սանչօ :

«Վատանդի պահուն քնացող ասպետներէն չեմ», պատասխանեց Տօն Քիշօթ :

«Դուն կրնաս քնանալ, կամ ուզածդ ընել, իսկ ես պէտք է վարուիմ այնպէս, ինչպէս կը վայելէ այն պատուաւոր արհեստին որուն կը հետեւիմ, արթուն հսկելով՝ մինչեւ որ Բօղինանթի վիճակի ըլլայ մեկնելու :

Գիշերը այսպէս անցաւ : Արշալոյսին Սանչօ կամացուկ մը քակեց ձիուն սրունքները, որ ինքինքն ազատ զգալով, սկսաւ ոտքերովը դեսինը թափել : Ասպետը զայս տեսնելով խորհեցաւ թէ անմիջապէս կրնայ սկսիլ իր ձեռնարկին . ցերեկուան լուսով հիմա կարող էր անիկա դիտել շրջակայ իրերը, որով տեսաւ թէ շագանակենիներու ծառաստանի մը մէջ, մութ ըստուերի մը տակ կը գանուէր : Տօն Քիշօթ թէեւ տակաւն ջուրին և բաղիսիւնին ձայները կ'առնէր, սակայն չէր կրնար գուշակել թէ ո՛ր կողմէն կուզային անոնք : Այսու հանդիրձ ան իր ձին մտրակեց դէպի այն կողմը ուրեկից, կը կարծէր թէ, կուգային ձայները : Եղեղ Սանչօ անոր կը հետեւէր, իր էշը քայելով, և միանգամայն ինդրելով իր տիրոջմէն որ ընելիքին ուշագրութիւն ընէ : Ծառերու ստուերներուն տակէն քիչ մը յառաջանալէն վերջ, հասան սեպացեալ ժայռերով շրջապատուած պղտիկ կամանչ հովիտ մը, ուրեկէց ի վար հոսանքոտ վտակ մը կը հոսէր : Այդ ժայռերուն ստորացը կը նշմարուէին քանի մը խեղճ ու կրակ հիւղակներ, որ աւելի աւերակներու կը նմանէին քան մարդկային բնակարաններու, և անա այդ հիւղակներէն

էր որ ահարկու ձայները կուգային։ Բօղինանթ սկսաւ խրչիլ այդ ձայներէն, սակայն Տօն Քիշօթ հանդարտեցուց զայն և կամաց կամաց կը յառաջանար դէպի ի հիւղակները, մինչ Սանչ անոր մօտէն կը քալէր, վիզը դէպի ի առաջ երկնցունելով՝ վայրկեան մ'առաջ քննել իմանալու համար իր սոսկումներուն պատճառը։ Այս վիճակին մէջ հարիւր քայլի չափ յառաջացան և ահա յանկարծ իրենց աչքին առջեւ պարզուեցաւ բոլոր դիշերը վիրենք կասկածանքի մատնող անծանօթ ձայներուն բուն պատճառը։ Զուրով գարձող ասուալօրիք մըն էր զոր կը տեսնէին իրենց առջեւ, կտաւ մաքրելու և ամրացնելու մեքենայ մը։ Եւ ահա ատոր մեքենական կազմածն ու մեծ մուրճերն էին որ կը գոյացնէին այն ահարկու թնդիւնները՝ որ այնքան սարսափեցուցած էին ասպետն և իր զինակիրը։ Հոս ասպետ ու զինակիր սկսան իրարու նայիլ։ Սանչ իր տիրոջ կը նայէր որ շուարումէն լեզուն քաշուած էր և ամօթահար գլուխը ծոռած կը կինար։ Տօն Քիշօթ Սանչօի կը նայէր, որ ընդհակառակը զաւեշտական երկոյթ մ'առած էր, թուշերը ուռեցած և բերանը լեցուն՝ խնդուքով մը, գուրս պոռթկալու պատրաստ։ Հակառակ իր շատ գէշ տրամադրութեան ասպետը չի կըրցաւ ինքինքը զսպել՝ ինդալէ զինակիրին երեւոյթին վրայ, որն որ այսպէս իր տիրոջմէն քաջալերուած, անանկ սաստիկ ծիծաղ մը պոռթկաց որ ստիպուեցաւ ձեռքերը կողերուն վրայ դնել, ինքնինքը պայթելէ զգուշացնելու համար։ Տօն Քիշօթ, իսորհելով թէ այս պէս Սանչօի ծաղրն ու ծանակը եղած էր, անանկ կատեցաւ որ նիզակը վեր առնելով երկու անդամ իջեցուց անոր ուսերուն վրայ սաստկօրէն։ Սանչ

տեսնելով որ իր ինդուքը այնքան ծանր արժեց իրեն, և երբորդ հարուած մը հաւանական էր, ամենայն խոնարհութեամբ գոչեց. «Ինդրեմ, Տէ՛ր, մի՛քարկանաք, կատակ է բրածո»։

«Դուն կրնաս կատակել, սակայն ես ոչ», պատախանեց Տօն Քիշօթ։ «Եթէ ներկայ պատահածը իրաւէն վտանգաւոր արկած մը եղած ըլլար, զանիկա դիմադրաւելու համար բաւականաչափ քաջապառութիւն ցոյց չի տո՞ւի։ Ի՞նչպէս կրնայի գուշակել թէ լսուած ձաները ասուաղօրիքի մը հանած աղմուկներէն կը բաղկանային, քանի որ ես բոլոր կեանքիս մէջ այդ տեսակ բան տեսած չեմ երբէք։ Իսկ գուն Սանչօ, թշուասական գեղջուկ, որ բոլոր կեանքդ անոնց մէջ անցուցած ես, այդ ձայները քեզի ալ սարսափով չի լեցուցին։ Սակայն, քեզի կ'ըսեմ, թող սա վեց մուրճերը վեց հսկայներու փոխուին, և թող անոնք մէկիկ մէկիկ կամ ամէնը մէկ վրաս յարձակին, և եթէ ամէնուն այ գլուխը չ'ուտեմ, այն ատեն կըրնաս ուզածիդ չափ ծաղրել զիս»։

«Կը բաւէ, Տէ՛րս ըսաւ Սանչօ։ Կը խոստովանիմ թէ չափէն աւելի խնդացի։ Սակայն, հիմա որ հաշտուած ենք, իրաւէն ինդալիք բան չէ՛ր, երբ մտաբերնք թէ ես ի՞նչ սսուկալի երկիւղի մէջ էի այս գիշեր, մինչ ձեր վսեմութիւնը երբէք վախ չէր դպար»։

«Չեմ ուրանար որ պատահածը ծիծալելիք բան մըն էր» պատախանեց Տօն Քիշօթ, «Միայն թէ կը պահանչեմ որ ուրիշ անդամ չի կրկնես այս բանը, Սանչօ, որովհետեւ ամէն մարդ իրերը իրենց բուն նշանակութեամբը առնելու զգացումը չ'ունի»։

«Կը խոստանամ երբէք չի կրկնելու ասուաղօրիքի հոյակապ արկածը», պատախանեց Սանչօ խոնարհաբար։

“Ճամբէն դուրս ելլեմ ուրեմն, և մաղթեմ որ
երկրորդ ասուաղօրիքի արկածի մը չի դառնայ ներկայ
արկածն ես», պատասխանեց Սանչո:

“Քեզի չ'ըսի՞ Սանչո, որ անգամ մըն ալ չի կըրկ-
նես այդ արկածը, և ոչ իսկ խորհիս անոր վրայո,
ըստ Տօն Քիչօթ: Եթէ անգամ մըն ալ լսեմ, ուրիշ
բան չեմ ըներ, այլ հոգիտ մարմինէտ կը բաժնեմու:

Սանչո լսեց, վախնալով այս սպառնալիքէն: Գաւ-
լով սպառարտաւոր ձիաւորին, այդ մասին ճշմարտու-
թինը սա էր: Այդ ժամանակներուն սափրիները սո-
վոր էին գիւղէ գիւղ շրջիլ, ժողովուրդը ածիլելու հա-
մար, և չատ անգամ անոնք իրենց հետ կը կրէին
պղնձէ լահան մը: Մարդը զոր Տօն Քիչօթ ասպետ կը
կարծէր, իրապէս հասարակ սափրիչ մըն էր, որ էշը
հեծած մէկ գիւղէ ուրիշ գիւղ մը կ'անցնէր, և որով-
հետեւ անձրեւ սկսած էր և մարդը զլխարկը նոր գը-
նած ըլլալով, զանիկա թրջելէ կը զգուշանար, լահա-
նը զլուխը անցնել խորհած էր: Մինչդեռ լահանը աղէկ
մը յղկուած ըլլալուն, հեռուէն ոսկիի պէս կը փայլէր:

Ահա այդ սափրին էր զոր Տօն Քիչօթ ասպետ մը կար-
ծած էր, իսկ անոր լահանն ալ սպառարտ մը: Խեղճ
սափրիչը բաւական մօտեցած ըլլալով, Տօն Քիչօթ
յարձակեցաւ և նսզակը անոր ուղղելով գոյնց: —

“Պաշտպանէ՛ ինքզինքդ, ո՛վ գու ոճրագործ, և կամ
թէ յանձնէ անմիջապէս ինչ ինչ որ ինձ կը պատկանի
ու կը վայելէ արդէն»:

Սափրիչը իր վրայ յարձակող այս արտաքոյ կար-
գի կերպարանքը տեսնելուն պէս, անմիջապէս էշուն
ետեւէն վար սահեցաւ, նիզակին հարուածը վրիպե-
ցնելու համար: Կելայեղած մարդուկը, ոտքերը գետին

ԳԼՈՒՓԻՆ Ե.

ՄԱՄՊՐԻՆՈՒ ԿԱԽԱՐԴՈՒԱԾԾ ՍԱՂԱԽԱՐՏԾ

Այդ պահուն սաստիկ անձրեւ մը տեղալ սկսաւ:
Սանչո առաջարկեց որ ներս մտնեն, սակայն Տօն Քի-
չօթի սիրտը այնքան նեղացած էր որ մերժեց Սանչօի
առաջարկը: Անձրեւին տակ կայսած, շուրջը կը գի-
տէր ան, երբ հեռուէն նշմարեց ձիաւոր մը որ գէպ ի
իրենց կողմը կուգար, և որ գլխուն վրայ ոսկիի պէս
շոշողացող բան մը կը կրէր:

“Ահա մէկ ուրիշ և իրական արկած մը» յարեց
ասպետը, Սանչօի դառնալով, “Մամպրինուի սպառ-
արտն է զոր կը կրէ այդ հեռուէն եկող ձիաւորը»:

“Զգուշացէ՛ք, Տէր, ի՞նչ կ'ըսէք, ի՞նչ կ'ընէք,
ըստ Սանչօ, “Զեր վսեմութիւնը չարաչար կը սխալի
կարծեմ»:

“Ինչպէ՞ս կրնամ սխալած ըլլալ», ըստ Տօն Քի-
չօթ: “Զե՞ս տեսներ սա սպահարը որ հեռուէն դէպի
մեղ կուգայ գորշագոյն ձիու մը վրայ նստած, և
ոսկեայ սպառաւարտ մը գլուխը դրած»:

“Ինչ որ ես կը տեսնեմ սրոշակի, հասարակ մարդ
մըն է որ գորշագոյն էշ մ՛ունի և գլխուն վրայ դրած
է փայլուն բան մը», պատասխանեց Սանչո:

“Ո՛չ, անիկա Մամպրինուի կախարդուած սպառ-
արտն է», անդեց Տօն Քիչօթ: “Թող զիս որ իյնամ
այդ մարդուն հետ, և պիտի տեսնես թէ որչափ շու-
տով ձեռք պիտի ձգեմ այդ անսպիւտ սպառաւարտը»:

դպած չի դպած , լահանը մէկդի նետեց և սկսաւ բռնոր ուժով փախուստ տալ : Տօն Քիշօթ գոհ էր , տեսնելով որ իր թշնամի ասպետը նախընարեց սաղաւարտար թողլով փախչիլ՝ քանի թէ մարտնչիլ իրեն հետ ; Յետոյ լահանը առաւ գետնէն , զլիսուն վրայ դրաւ եւ սկսաւ դարձունել զայն քանի մը անդամ , ճակատը գանելու համար : Սակայն աեմնելով որ ճակատ չուշ նէր ան , լուրջ կերպարանք մ'առնելով ըստաւ .— «Այտու դապէս , այս սաղաւարտին ասպետը մէծ զլուխ մը ունեցած ըլլալու է , բայց գէշը հոն է որ անոր կէսը կը պակսին : Սանչօ հոս իր խնդուքէն պիտի մարէր , բայց յաջողեցաւ ինքզինքը զսպիլ , յիշելով թէ որ քան ծանր արժած էր իրեն՝ իր նախորդ խնդուքը :

«Ի՞նչո՞ւ կը խնդաս , Սանչօ , հարցուց Տօն Քիշօթ : Ի՞նդալս բռնեցն ըստ Սանչօ , «Խորհելով թէ ինչ վիթխարի գլուխ մը ունեցած ըլլալու է այն ասպետը՝ որ կը կրէր այս սաղաւարտը որ որոշապէս յայտնի է թէ ուրիշ բան չէ այլ սափրիչի լահան մը» :

«Գիտե՞ս , Սանչօ , պատասխանեց իր տէրը , «Որ ես կը հաւատամ թէ այս կախարդուած սաղաւարտը , որեէ կերպով մը , ասանկ ինկած է մէկուն ձեռքը , որ անոր իրական յարգն ու արժէքը չի գիտեր և առէր իբրեւ սափրիչի լահան կը գործածէ զայն : Սակայն այդ կէտը կարեւորութիւն չ'ունի ինձ համար , որովհետեւ մեր առաջին հանդիպած քաղաքին մէջ պիտի ձեւափոխեմ զայն , և ես ինքս պիտի գործածեմ , քանի որ , ինչ որ ալ ըլլայ , կրնայ գէթ զլուխս քարերէ պաշտպանել» :

«Եւ հիմա ըսէ՞ք , Տէր» , հարցուց Սանչօ , «Ի՞նչ պիտի ըլլայ այդ աւանակին ձին որ աւելի էշու կը նմանին .

«Զին կողոպտելը պատիւ չի բերեր մեզ , Սանչօ» , պատասխանեց ասպետը , «Հոս ձգէ , և մեր մեկնելուն պէս անոր տէրը վերադառնալով պիտի առնէ զայն» :

ակրնամ , սակայն , անոր կազմածը փոխել Տէփը մի կազմածին հետ , հարցուց զինակիրը , «Քանի որ իմինս հին է և անորինը նոր , և ձեր վսեմութիւնը իրաւունք ունի այդ փոփոխութիւնը արտօնելու» :

ակ'արտօնեմ որ փոխես , Սանչօ , քանի որ Տէփը նոր կազմածի մը կը կարօտի անպատճառ , պատասխանեց ասպետը :

Սանչօ անմիջապէս փոխեց կազմածը , ինչ որ տասնապատիկ աւելի գեղեցիկ երեւոյթ մը տուաւ իր էշուն :

Յետոյ ասպետ ու զինակիր աղուոր ճաշ մ'ըրին պայուսակին մէջ մնացած ուտելիքներէն և առատ ջուր խմեցին մօտակայ առուակէ մը : Այսպէս կշտացած ու գովացած , անոնք հեծան իրենց անասունները և սկսան յառաջանալ դանդաղօրէն , առանց երբէք գիտնալու թէ ուր կ'երթային , այլ միշտ հետամուռ նոր արկածներ փնտուելու :



ԳԼՈՒԽ Զ.

ԳԵՐԻՆԵՐՈՒԻ ԱԶԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆՆԻ

Բաւական յառաջանալէ վերջ, Տօն Քիշօթ յանկարծ նշարեց տասմնեակ մը մարդիկ որ գէտ ի իրենց կողմը կուգային: Հետաքրքրական էր զիտել որ անոնք, կարծես համրիչի հատիկներու պէս, շղթայով մը իրենց վիզերէն շարուած էին և ձեռքերնին ևս կապուած: Անոնց կ'ընկերակցէին երկու ձիաւոր եւ երկու հետեւակ, որոնց առաջինները զինուած էին հըրացաններով, իսկ վերջինները նէգերով և սուրերով: Սահօ ինքն ևս հիմա նշմարած ըլլալով այդ բազմութինը, գոչեց: — «Ահա ցոկանաւերու կալանաւորաց խումբ մը, թագաւորին գերիները»:

Ցոկանաւ ըստածները մեծ նաւակներ էին, որոնց մէջ աշխատելու կը դրկուէին, այն ատեն, զանազան ոճագործներ, փոխանակ բանտերու մէջ պարապ սպասեցնելու զանոնք:

«Ինչէ՞ն զիտես որ գերի ըլլալու արժանի են այդ մարդիկը» գոչեց Տօն Քիշօթ, «Եւ ի՞նչ իբաւունք ունի թագաւորը ստիպելու ուեէ մէկը՝ ցոկանաւերու մէջ աշխատելու»:

«Մտաքերեցէ՛ք, տէր, թէ արդարութիւնն է որ պատժած է այդ մարդիքը՝ իրենց գործած ոճիրներուն համար» յարեց Սահօ:

Այդ միջոցին շղթայուածներու խումբը արդէն հասած էր իրենց մօտ: Տօն Քիշօթ մօտենալով ձիաւոր-

ներէն մէկուն քաղաքավարութեամբ մը ուզեց իմանալ անկէ թէ ինչ պատճառաւ շղթայուած էին այս մարդիկը և այս կերապով կը քշուէին: Զիաւորը պատասխանեց թէ անոնք գերիներ են որ ցոկանաւերու կ'առաջնորդուին:

«Այսու հանդերձ պէտք է իւրաքանչիւր կալանաւորէ անձնապէս հարցունեմ և ստուգեմ իր դժբաղդութեան րուն պատճառը» շարունակեց ասպետը:

«Շատ աղէկ», ըսաւ պահապանը, «Հարցափորձեցէք և անտարակոյս անոնք հաճոյքով պիտի պատմեն ձեզ իրենց ոճիրները»:

Սսոր վրայ Տօն Քիշօթ մօտեցաւ գերիներէն մէկուն և հարցուց անոր թէ ինչ յանձանքի առթիւ կալանաւորուած էր:

«Միրոյ զոհ մըն եմ», պատասխանեց մարդը:

«Եթէ մարդիկ սիրոյ համար ցոկանաւերուն կը դրկուին, պէտք է ես ինքս ալ խամսուիմ անոնց», ըսաւ Տօն Քիշօթ:

«Կնոջական սիրոյ համար չէ, սակայն» ըսաւ գերին, «իմ սիրոյս առարկան էր կողով մը լեցուն կը տաւ, որուն այնքան պէտք ունէի, և զոր գողցայ ուրիշէ մը: Ահա ատոր համար հարիւր գաւազան կերայ և ցոկանաւերու կը դրկուիմ»:

Տօն Քիշօթ ապա անցաւ երկրորդին, որ իր հարցումին պատասխանելով ըսաւ. «Իմ յանձանքս է հոգելարքի մէջ երգած ըլլալս»:

«Չեմ հասկնար», ըսաւ ասպետը:

«Տէր», ըսաւ պահապաններէն մին, «Երբ այս սրիկայները հոգեվարքի մէջ երգել կ'ըսեն, ակնարկել կ'ուզեն տանջարաններու մէջ իրենց զգացած ցաւե-

րուն և արձակած պոռչտուքներուն, իրենց ոճիրները խոստովանցնելու պարագային։ Այդ մարդը արջափի գող մըն է, որ իր յանձնաքը չի խռատովխանեցաւ մինչեւ որ տանջանքի ենթարկուեցաւ։ Վեց տարի թիապարտովթեան դատապարտուած է»։

Երրորդ կալանաւորը բացատրեց Տօն Քիչօթի թէքիչ մը դրամի չգոյութիւնն էր որ զինք դատապարտել տուած էր։

“Թշուառութենէ ազատելու համար որչափ դրամ որ կ'ուզես պատրաստ եմ արամադրելուն», ըստա Տօն Քիչօթ։

“Հիմա բոլորը անօդուտ է», պատասխանեց մարդը, «Բայց եթէ ժամանակին քիչ մը դրամ ունեցած ըլլայի, վաստաբան մը կը վարձէի՝ դատո պաշտպանելու համար, ու այսպէս կ'ազատէի թիապարտութեան դատապարտութենէն»։

Չորրորդը՝ հազուազիւտ յաղթանդամ, հոկայ մարդ մըն էր, և ուրիշներէն աւելի խնամով կապուած։ Անոր մըն էր, և ուրիշներէն աւելի խնամով կապուած։ Անոր մըն էր չումանակին ալ շղթայուած էին երկայն շղթայով մը, սրունքներն ալ շղթայուած էին երկայն շղթայով մը, որուն մնացորդը մէջքէն անցուներով կապած էին վիզն անցուած երկու օղակներէն մէկուն, իսկ միւս օղակին կցուած էր երկու ուղղահայեաց երկաթի կտորներ, որ գէպի մէջքը իջնելով, կը միանային ուրիշ երկու երկաթէ օղակներու որոնց մէջ իր ձեռքերը կղպաքի զարնուած էին։ Որով ան ոչ ձեռքերը կընար բերնին տանիլ և ոչ ալ զլուխը ձեռքերուն մօտեցնել։ Տօն Քիչօթ ուզեց իմանալ թէ ինչու այս մարդը ամենէն աւելի կապուած կաշխանդուած էր այսպէս։ Պահապանը բացատրեց թէ, որովհետեւ անիկա ամինէն շատ ոճիրներ գործած էր, և անանկ կատաղի և ան-

գործ չարագործ մըն էր որ կը վախնային թէ եթէ ատամնել հաստատ չի կապէին, անպատճառ փախուստ պիտի տար։

«Ի՞նչ տեսակ ոճիրներ գործած է ան» հարցուց Տօն Քիչօթ։

«Անիկա Փասամօնթի նշանաւոր ձինն է» ըստ պահապանը։ «Նշանաւոր իր ոճիրներուն ու չարագործովթիւններուն համար։ Զեզի միայն սա չափ ըսեմ որ բոլոր իր կեանքը պատրինովթիւններով անցուցած է»։ «Դժբաղդութիւններուն եղած են միշտ, որ ոճիրներու մղած են զիս» գուեց ձին։

Մնացած կալանաւորներն եւս այս կերպ հարցափորձելէ վերջ, Տօն Քիչօթ հետեւեալ ուղերձը ըրաւ կալանաւորաց խումբին։ «Զեր խօսածներէն որոշ կերպով կը հասկնամ, ո՞վ սիրելի բարեկամներ, որ գուք ամէնքդ ալ չէք ուզեր կըել ձեզի սահմանուած այս պատիմները, և ձեր բաղձանաց և էկամքին բուրովին հակառակ՝ ստիպողութեան տակ կ'առաջնորդուիք գէպի ի ցոկանաւերը։ Հաւանականաբար զուք չէք յանձնաւորը ձեր գործած այս ոճիրներուն մէջ։ Դրամի չգոյութիւնը, ձեռնտու բարեկամներու բացակայութիւնը և կամ օրէնքին անարդարութիւնն է պատճառ որ այսպէս գերիներ ըլլալու դատապարտուած էք։ Զեր այս գժբաղդութիւնը այնքան խոր կ'ազդէ սրտիս, որ իսկնձս կ'ըստիպէ զիս որ ձեզի ազատ արձակեմ»։

«Պարոնայք», շարունակեց ասպետը պահապաններուն զանալով, «Կը ինզրեմ ձենէ որ քակէք այս ինդք մարդոց շղթայները, որպէս զի խաղաղութեամբ դատճան իրենց տուն տեղը։ Անոնք ձեզի վնաս մը

հասցուցած չեն, թող ամէն մարդ իր յանձանքին հաշուը տայ անդիի աշխարհին մէջ։ Առաջած մը կայ Երկնից մէջ, որ պիտի պատժէ չարերը և վարձադրէ բարիները։ Ուստի կը խնդրեմ որ այս կալանաւորները թող տաք այս խաղաղ ու աղնիւ կերպով որ ևս ալ փոխադարձաբար չնորհակալութիւնս յայտնեմ ձեզ, ինծի հնազանդած ըլլալնուդ համար։ Իսկ եթէ մերժէք, պիտի ստիպեմ ձեզ, հրամաններս կատարելու բազուկի գորութեամբ։

«Պարապ խօսք», պատասխանեց պահապանը։ «Մենք երբէք չենք կրնար թագաւորին կալանաւորները թող տալ, և դուք խենթ ըլլալու էք պարզապէս այսովիսի պահանջը մը ընկելու համար։ Անցէք, տէ՛ր, ձեր ճամբան գացէք, նախ սա լահանը շակեցէք անդամ մը ձեր գլխուն վրայ, ու յետոյ խելքերնիդ չեասած բաներուն մի միշամայէք։

«Շատ յանդուգն և միանդամայն սինլքոր մէկը կ'երեւիք», պատասխանեց Տօն Քիշօթի կատաղօրէն։ Եւ մարդուն վրայ անանկ յանկարծակիօրէն յարձակեցաւ որ անիկա պաշտպանութեան դիմելու բոլորովին անկարող, գետին փառեցաւ, ծանրապէս վիրաւորուած ասպետին նիզակէն։ Տօն Քիշօթի բաղդէն այդ մարդն էր միայն՝ իր ընկերներուն մէջ՝ որ հրազէն ունէր։ Այս յարձակումը տեսնելով միւս պահապանները, բոլորովին շփոթութեան մատնուեցան, բայց շուտով ինքզինքնին գտնելով, ձիաւրները սուրերնին քաշեցին, իսկ հետեւակները իրենց տէգերը վեր առին, ու պատրաստուեցան կռուելու ասպետին հետ, որ կ'ըսպասէր անոնց ամենայն պաղարիւնութեամբ։ Տօն Քիշօթի գործը շատ գէշ պիտի ըլլար, եթէ այդ պահուն

կալանաւորները, տեսնելով իրենց ազատութեամ համար ներկայացած առիթը, կոտրած չըլլային զիրենք կապտող շղթան։ Պահապանները, հիմա, ինքզինքնին բոլորովին անկարող կը գտնէին մէկ կողմէն Տօն Քիշօթի հետ կրուելու, իսկ միւս կողմէն շղթանին կրտրող գերիները զսպելու, անանկ որ նորէն կատարեալ շփոթութեան մէջ ինկան։ Սահնօ անմիջապէս քակեց Փասամնթի ձինին շղթայները։ ձին, հիմա բոլորովին տղատ, առաջին գործն եղաւ յափշտակել ինկած պահապանին հրազէնը, զոր սկսաւ ուղղել պահապաններուն, որոնք փախուատ տուին, քաջ ճանչնալով ձինի տիսուր անցեալը։ Գալով միւս գերիներուն անոնք ալ սկսած էին քարկոծել փախստականները անոնց ետևէն, և ահա շատ չանցած մէջտեղը մաքրուած էր անոնցմէ։

Ցեաոյ Տօն Քիշօթի բոլոր գերիները իր ներկայութեան կանչեց, և սա խօսքերը ուղղեց անոնց։ — «Պարոննա՛յք, ցոյց տուած ըլլալու համար այն երախտապարտութիւնը զոր կը զգաք հիմա ձեր մէջ՝ ինձ հանդէպ, ձեղի աղատելուս առթիւ, կը պահանջնեմ որ ամէնք մէկ թօպօզո քաղաքը երթաք, և հոն Օրիորդ Տիւլինախին ներկայանալով, հաղորդէք անոր թէ տրտմադէմ Ասպետը զրկած է ձեղ իրեն՝ պատմելու համար ներկայ արկածը և անոր քաջադործութիւնը՝ որ ձեղի սկարգեւեց ձեր բաղձալի աղատութիւնը։

«Աղնիւ տէ՛ր, ո՛վ մեր աղատարարը, ձեր պահանջքը գործադրել մեզ համար անկարելի է» պատասխանեց ձին, «Որովհետեւ մինք չենք կրնար մարդու երեւալ, այլ գատապարտուած ենք անտառներուն և լեռներուն մէջ թափառիլ, որովհետեւ անշուշտ զիւուրներ պիտի հանուին մեր ետևէն, երբ մեր փա-

խուսաքը լուր տրուի : Անանկ որ մենք ոչ թօպօզօ
կրնանք երթալ , և ոչ ալ Օրիորդ Տիւլսինան կրնանք
տեսնելց :

“Կ'երգնում որ պիտի երթաք , և պիտի ստիպեմ
ձեզի որ երթաք», գոչեց Տօն Քիշօթ կատաղաբար :

Այս լսելով Ասպետը կը պատրաստուէր յարձա-
կելու ձինի վրայ , երբ ան նշան մ'ըրաւ իր ընկերնե-
րուն , որոնք անմիջապէս սկսան քարի այնպիսի հե-
ղեղ մը տեղացնել Տօն Քիշօթի զլիսուն որ ան բոլորո-
վին անկարող եղաւ ինքզինքը պաշտպանելու : Խեղճ
Բօղինանթ միեւնոյն բաղդին արժանացաւ , իսկ Սանչօ
էշուն ետեւը պահուըտեցաւ , ինքզինքը պաշտպանելու
համար քարի տարափէն : Տօն Քիշօթ աւելի չի կրնա-
լով գիմանալ , ձիէն վար գլատրեցաւ և ինկաւ գերի-
ներուն ձեռքը : Այս վերջինները լահանք առին անոր
գլուխէն և կտոր կտոր ըրին , և մերկացուցին անոր
վերարկուն որ զրահին վրայէն հագած էր : Անոնք չի
մուցան Սանչօի լողիկն ևս համել վրայէն : Եւ ահա
անոնց ամէն մէկը կողմ մը ելաւ , ինքզինքնին անհե-
տացնելու համար մօտակայ անտառներուն , լեռներուն
և ժայռերուն մէջ :

Տօն Քիշօթ և Սանչօ , Բօղինանթ և Տէփը , հիմա
իրենք իրենցն էին : Խեղճ էշը զլուխը ծռած կարծես
կը մտախոհէր , և երբեմն երբեմն ցնցումներ կ'ունե-
նար , իբր թէ ան կը զգար տակախն քարերու շա-
շիւնը իր ականաներուն մէջ : Բօղինանթ գետին փըռ-
ուած էր իր տիրոջ մօտը , ա՛ն ալ քարերուն հարուա-
ծին տակ ընկճուած : Սանչօ առանց վերարկուի մնա-
ցած , վախեն և ցաւերէն կը դողդղար : Իսկ ասպետը
ինք , վերջին ծայր ընկճուած ու վշտացած վիճակի մէջ

կը գտնուէր , խորհելով ներկայ վարմունքին վրայ ,
զոր գործադրեցին իրեն հանդէպ իր կողմանէ ժամ
մ'առաջ աղատուած գերիներ : «Սանչօ» , ըստ ան ,
«Ռամիկին բարիք ընելը վեսակար է քան թէ օգտա-
կար , եւ ներկայ պարագան դաս մ'եղաւ ինձ այս
մասին :

«Կը յուսամ թէ ասկէ վերջ զգոյշ պիտի ըլլաք
ամէն բանի մէջն , յարեց Սանչօ տրատումերես :

Տօն Քիշօթ ոտքի ելաւ , առանց պատասխանելու ,
և Բօղինանթն ևս ոտքի հանելով , կամացուկ մը նըս-
տաւ անոր վրայ , և ծանրաքայլ սկսաւ հեռանալ զըժ-
բաղդութեանց այդ վայրէն : Սանչօ անոր կը հետեւէր
էշը քաշելով :



ԳԼՈՒԽ Է.

Ա Ռ Ի Խ Ծ Ն Ե Բ Ո Ւ Ա Ր Կ Ա Ծ Ը

Հոս կուգանք պատմելու մեր քաջարի ասպետին ամենէն հեաաքրքրական արկածներէն մէկը : Տօն Քիշօթ և Սանչօ իրենց թափառական ճամբորդութիւնը կը շարունակէին , երբ հեռուէն մեծ սայլ մը տեսան , գրօշակներով զարդարուած : Սանչօ աղէկ մը նայեցաւ սայլին , և գրօշակներուն ձեւերէն և գոյներէն հետեւ ցնելով վճռեց թէ արքայական գանձուն վերաբերեալ դրամներ կը փոխադրէին անով :

“Պէտք է կոփւի պատրաստուիմ անմիջապէս” , ըսաւ Տօն Քիշօթ , “Որովհետեւ ո՞վ դիտէ թէ թշնամիներս ինչ կերպով պիտի յարձակին վրաս . չար կախարդները սաստիկ ատելութիւն և ոխ կը կրեն ինձ հանդէպ , և կ'աշխատին երկչոտ մը դարձունել զիս ու ձեռքէս յափշտակել ասպետութեան փառքն ու պատիւք : Սակայն ինչ որ ալ ըլլայ ներկայ պատահելիք արկածին ելքը , պէտք է քաջութեամբ դիմաղրաւեմ զայն” : Այս ըսելով Տօն Քիշօթ նիզակը ամուր մը բըռնեց ձեռքին մէջ , և զէպ ի առաջ խոյացաւ՝ խրոխտաբար :

Այդ պահուն գրօշազարդուած սայլը մօտեցած էր արդէն : Միայն երկու հօգի կար սայլին հետ , որոնց մին սայլը քաշող ջորիներէն մէկուն վրայ հեծած էր , իսկ միւսը սայլին յառաջակողմը նստած : Տօն Քիշօթ հիմա եկաւ ճամբուն մէջտեղ տնկուցաւ ու գոյ-

չեց : — “Ուր կ'երթաք բարեկամներ , ի՞նչ է այս սայլը , ի՞նչ կը պարունակէ ան և ի՞նչի դրօշակներ են ատոննք” :

“Այսլը ինծի կը պատկանի” , պատասխանեց կառապանը , “Եւ կը պարունակէ երկու խոչոր առիւծներ , զոր Օրամի զօրապետը նուէր կը զրկէ թագաւորին . իսկ գրօշակները պարզուած են պարզապէս աղղարարելու համար թէ սայլին պարունակութիւնը արքայական սեփականութիւն է” :

“Առիւծները խո՞չոր են ըսիք” , հարցուց Տօն Քիշօթ :

“Այնքան խոչոր , որոնց նմանը չեմ տեսած” , պատասխանեց կառապանը : “Ես անոնց պահապանն եմ , և ուրիշներ ալ թէեւ կան , սակայն ասոնց չեն կրնար հաւասարիլ : Գառապեղները կը պարունակին երկու առիւծ , մին էգ , իսկ միւսը մատակ : Սայնք ոս պահուու խիստ անօթի են , որովհետեւ այսօր բան մը չի կերան : Ուտափի կը ինդրեմ , տէ՛ր , ճամբէն մէկդի կեցէք , որպէս զի աճապարենք համնինք այն իջևանը՝ ուր կեր պիտի տանք անոնց” :

“Ի՞նչ” , գոյնեց Տօն Քիշօթ հեղնուա ժպիտով մը , “Հիմակ ալ առիւծներ” կը հանեն դէմս : Շուտավ ցոյց պիտի տամ այդ խայտառակ կախարդներուն թէ ես առիւծներէ վախցող մէկը չէմ : Սա՞նկ եկուր ուրեմն , բարի՛ պահապան , և գառապեղները բաց , որպէս զի գուրս գան առիւծները , ու յայտնի ըլլայ թէ ով է Մանչի Տօն Քիշօթը” :

“Ո՞հ բարի , ազնիւ տէ՛ր ,” գոյնեց Սանչօ վախէն գեղնած , “Խնդրեմ մի՛ փորձէք այդ յիմարական փոր-

ձը , որովհետեւ տարակոյս չի կայ թէ այդ առիւծները ձեզի բղիկ , բղիկ պիտի ընկն :

“Ես ըրածս աղէկ գիտեմ” , պատասխանեց ասպետը . “Այս առիւծները զրկուած են ինձ դէմ” պարզապէս իմ քաջութիւնս փորձելու : Եթէ մերժեմ անոնց դիմադրել , հաստատած պիտի ըլլամ թէ վախկոտ մընեմ , ինչ որ է արդէն թշնամիներուս միակ փափաքը” :

Յետոյ ասպիտը նորէն պահապանին դառնալով գոչեց . “Շուտ բա’ց գառագեղիները , ապա թէ ոչ հիմա սա նիդակով քեզի սայլին կը գամեմ” :

“Բարի Տէ՛ր” , աղաղակեց կառապանը , տեմնելով այս կատաղի մարդուն հաստատամտութիւնը , “Գթացէք , և թոյլ առէք որ գէթ ջորիներս մէկդի քաշեմ , առիւծներուն ճանկերէն փրկելու համար զանոնք , որովհետեւ այս ջորիներէն և սայլէն զատ ապրելու ուրիշ չունիմ” :

“Շուտ ըրէ , ուրեմն” ըստ Տօն Քիչօթ , “Եւ տար զանոնք հեռուն որքան որ կ’ուզես . մինչդեռ հիմա պիտի տեսնես որ երբէք վախնալու տեղի չի կար , որովհետեւ վայրկենապէս պիտի սպաննեմ զանոնք , առանց առիթ տալու որ ուեկ վնաս հասցունեն ոչ ձեզի և ոչ ալ անասուններուն :

Կառապանը շուտով իր ջորիները մէկդի քաշեց , մինչ միւս ընկերը , պահապանը , կը գոչէր . — “Ակայ եղէ՛ք , ո’վ ներկաներ , որ իմ կամքիս բոլորովին հակառակ ըլլալով , ստիպողութեան տակ , կը բանամ գառագեղներուն դուռը և կ’տոձակեմ առիւծները , յիշեցնելով միանդամայն այս պարոնին որ ինքը պատասխանառու է այն բոլոր վնասներուն համար զոր առիւծները պիտի պատճառին , ինչպէս նաեւ իմ վարձ-

քիս և թոշակներուս համար : Եւ հիմա , տե՛արք , տակաւին գուաները չի բացուած ինքվինքնիդ աղատեցէք : Գալով ինձ , առիւծները զիս կը ճանչնան և ուեկ վնաս չեն հասցուներ ինձին :

Սանչօ զայս լսելով , կրկին մօտեցաւ իր տիրոջ , արտասուալից աչքերով , և խնդրեց որ ետ կենայ մահառիթ արկածէն , որուն քով հողմաղացքներու և ջրաղացքներու արկածները տղու խաղալիքներու պէս կը մնան :

“Ո՞հ , կ’աղաչեմ , մըտիկ ըրէ ինձ” կը պաղատէր Սանչօ , “Հոս ոչ կախարդութիւն կայ , ոչ ալ պանոր պէս բան մը : Գառագեղին ճեղքերէն ներս նաւագայ ու հոն տեսայ առիւծին վիթխարի ճանկերը . յեցայ , ու հոն տեսայ առիւծին վիթխարի ճանկերը . այդ ճանկերը կրող առիւծ մը պէտք է լերան մը չափ խոշոր եղած ըլլայ” :

“Աւա՛ղ , խեղճ մարդուկ” գոչեց Տօն Քիչօթ , ավախն է որ այդքան կը մեծցունէ զայն քու աչքերուուկ : Թող տուր զիս , Սանչօ , եւ կթէ բաղեց չի ըրու : Պէտք պատր զիս , Սանչօ , եւ կթէ բաղեց ճիմատի ինձ , նախապէս ըսածիս պէս՝ զուն գիւղ կը վերագաւնաս և Տիւլսինալին ներկայանալով կը պատմես թէ իր ասպետը ճշմարիտ ախոյեանի մը պէս ինկաւկուի գաշտին վրայ :

Սանչօ , տեմնելով թէ իր տէրը իր խենթ մտադրութիւն չեղեցնել բոլորովին անկարելի է , խորհեցաւ գէթ իր էշը ազատել , և զայն քաշելով հեռացաւ : Այդ պահուն պահապանը նորէն կ’աղաչէր ասպետին Այդ պահուն պահապանը իր մտադրութիւնն , այլ սակայն ի զուր : Որ ետ կենար իր մտադրութիւնն , այլ սակայն ի զուր : Իր գնակառակը Տօն Քիչօթ աւելի սաստկօրէն կը հրամայէր բանալ գառագեղները , սպաննալով միանգամայն որ , հակառակ պարագային նիդակը պատրաստ էր :

Պահապանը առաջին գառագեղին դուռը բանալու կերթար, երբ Տօն Քիչօթ վճռեց թէ աւելի աղէկ էր ոտքի վրայ յարձակիլ առիւծներուն վրայ, խորհելով թէ կարելի էր որ Ռօղինամթ խրտչէր և զայն կառավարելը անկարելի դառնար: Ուստի ձիէն վար ցատկեց, վահանը ձեռքն առաւ, սուրը քաշեց և անվախ սրտով մը կայնեցաւ գառագեղին դուռին առջեւ: Պահապանը համուլուած թէ կամ պէտք էր առիւծները արձակել և կամ մեռնիլ այս կատղած ասպետին ձեռքէն, մօտեցաւ և գառագեղին դուռը բաց ձգեց լայնորէն: Ներսը կը պառկէր առիւծ մը՝ տարօրինակօրէն խոչոր և ահոելի երեւոյթով: Առիւծը նախ ակնարկ մը նետեց շուրջը, յետոյ ճիրաններէն մին երկնցուց, ճանկերը դուրս հանեց և վեր կանդնեցաւ: Յետոյ յօրանցեց ու տարածուեցաւ, ցուցադրելով իր սոսկալի ժանիքները. ապա լեզուն կէս կանգուն դուրս ձգելով սկսաւ դէմքին աղտերը լիզել: Յետոյ գլուխը գառագեղին դուրս հանելով, չորս զին դիտել սկսաւ երկու խոչոր աչքերովը որ կայծերու պէս կը վառէին: Իրաւ տեսարանը այնքան սոսկալի էր որ կրնար ամինչն քաջամիրտներուն իսկ սարսափ ազգել: Իսկ Տօն Քիչօթ կայնած ուշի ուշով կը դիտէր անասունը, սպասելով որ իր գարհուրելի թշնամին գառագեղին դուրս ցատկէ իր վրայ, որպէս զի ցոյց տայ իր քաջագործութիւնը, բզիկ բզիկ ընելով զայն: Իրաւ որ այդ վայրկենին խեղճ ասպետը իր խենթութեան գագաթնակէտը հասած էր: Մինչդեռ առիւծը, վեհանձն ու հեղինամընյը, փոխանակ աւելի եւս կատղէլէ, ուշագրութիւն խսկ չընծայեց այդ յիմար ախոյեանին, ու քիչ մը չորս զին դիտելէ վերջ, կռնակը դարձուց Տօն Քիչօթին և

գոհունակ սրտով մը գնաց կրկին տեղը պառկեցաւ: Տօն Քիչօթ զայս տեսնելով, հրաման ըրաւ պահապանին որ իր ցիցով շարժէ առիւծը, ու այդպէս ստիպէ զայն որ դուրս ելլէ:

“Ատիկա չեմ կրնար ընել, Տէ՛ր», ըստ մարդք. “Երբէ՛ք չեմ կրնար, որովհետեւ այդ պարագային առաջին զոհը ես պիտի ըլքամ: Ընդհակառակը ձեզի խորհուրդ պիտի տայի որ այսքանով զոհանաք. խելքը գլուխը ամէն քաչ ատկէ աւելիին հարկը չի պիտի տեսնէր՝ իր քաջագործութիւնը ցուցադրելու համար: Կ'աղացեմ աւելի առաջ մ'երթաք. դուռը լայնօրէն բաց ձգած եմ, և առիւծը կրնայ դուրս գալ եթէ ուղէ: Դուք անոր սպասեցիք, բայց տեսաք որ ձեզի չի նայեցաւ իսկ: Եւ որովհետեւ անգամ մը մերժեց, վըստահ եմ որ այսօր մինչեւ վերջ տեղէն չի պիտի շարժի: Հետեւաբար, դուք զինքը կոփուի հրաւիրելով ձեր պատիւը պահպանած եղաք. մինչ ան մերժելով ձեր հրաւէրը անպատճութիւն ընդունած եղաւ»:

“Իրաւ էն, ըստ Տօն Քիչօթ. “Եկո՛ւր ուրեմն, դուռը գոցէ, պարկեշտ բարեկամ, և արձանագրէ թուղթի մը վրայ տեսածներուդ պատմութիւնը. ես ալ հիմա զինակիրս պիտի կանչեմ որպէս զի բերանացի ալ պատմես անոր բոլոր պատահածը, քու բերնովդու:

Պահապանը հնազանդեցաւ, մինչ Տօն Քիչօթ նիզակին ծայրը թաշկինակ մ'անցուց և օդին մէջ ծածանելով նշան ըրան, և ձայնին ներածին չափ պոռալով կանչեց Սանջօն և կառապանը:

Սահշօ այդ նշանը տեսնելուն պէս գոչեց. — “Կախեցէ՛ք զիս, եթէ իմ տէրս առիւծներուն յաղթած չ'ըլլացու: Այսպէս, զինակիրը և կառապանը ծանրա-

Քայլ յառաջանալ սկսան գէպ ի սայլը , վախերնին բաւական փարատած :

“Եկո՛ւր , բարեկամն , գոչեց Տօն Քիշօթ կառապանին . “Զորիները կրկին լծէ և ճամբանիդ շարունակեցք . իսկ ձեզի ատեն մը ձեր ճամբէն ետ թողուցած ըլլալուս համար ալ կ'ուզեմ վճարում մ'ընել :

“Ասիւծները ի՞նչ եղան , ո՞ղջ թէ մեռածն , հարցուց Սանչօ , որուն ի պատասխան պահապանը պատմեց ամբողջ պատմութիւնը , մանրամասնօրէն՝ պարզելով ասպետին հիանալի քաջարութիւնը :

“Ի՞նչ կ'ըսես հիմա , Սանչօ , ըստ Տօն Քիշօթ իր զինակիրին , “Կախարդները այս անգամ ալ յաջողեցան կարծես կորզել ինչ ասպետութեան փառքն ու պատիւը” :

“Ոչ երբէք , վսեմափայլ Տէ՛ր , պատասխանեց Սանչօ :

Յետոյ ասպետը մաս մը դրամ տուաւ կառապանին ու պահապանին , որոնք ջերմապէս երախտապարտ մնացին անոր առատած են մուլթիւնէն , և խոստացան որ մինչեւ թագաւորին ականչը պիտի հասցունեն եղելութիւնը :

“Իսկ երբ նորին վսեմութիւնն ուզէ իմանալ հերոսին անունը ըստ Տօն Քիշօթ , “Հսէք որ Ասիւծներու Ասպետն է ան , որովհետեւ ասկէ վերջ այդ տիտղոսով պիտի յորջորջուիմ” :

Սայլ ճամբայ ինկաւ , իսկ մեր ասպետն ու զինակիրը սկսան նորէն շարունակել իրենց թափառական ճամբորդութիւնը :

→→→ԶԾԷՇ←←←

ԳԼՈՒԽ

ԽԱՐԱԿԻԿՆԵՐՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Տօն Քիշօթ որոշեց այդ օրը պանդոկ մը գիշերել , ինչ որ մեծ հաճոյք պատճառեց Սանչօի : Վերջապէս պանդոկ մը հասան , ու գեռ նոր ներս մտած էին և ահա տարօրինակ տեսքով մէկը , քարայծի մորթ հագած , ներս մտաւ և սկսաւ պոռալ բարձրածայն . — “Տէ՛ր պանդոկապետ , տեղ ունի՞ք արգեօք . բաղդախոս կապիկը և խամածիները հոս պիտի բերեմ” :

“Ո՞ն , շատ զուարձալի գիշեր մը պիտի ունենանք ուրեմն , բացագանչեց պանդոկապետը : “Բարի եկաք , հազար բարի , վարպետ Փեթրօ , կրնաք ներս բերել կապիկն ու խամածիները , որովհետեւ ատահով եմ որ այս զիշերուան մեր հիւրերը աղէկ յաճախորդներ պիտի ըլլան ձեղ” :

“Բարի լուր , ուրեմն երթամ շուտով բերեմն , պատասխանեց Փեթրօ , և տունէն զուրս ելաւ , ու շատ չանցած վերագարձաւ իր կապիկով ու խամածիներով միասին :

“Պարուն բաղդախոս” ըստ Տօն Քիշօթ , մարդուն մօտենալով . “Գիտցէք նացինք թէ ով եմ ես , և ձեր վարձքը պիտի վճարեմ անմիջապէս” :

վարպետ Փեթրօ ձեռքը իր ձախ ուսին դարձաւ , որուն վրայ կապիկը մէկ ոստիւնով անոր ուսէն վերցատկեց , և բերանը տիրոջը ականջին դնելով ակսայները

կճրտեց և մէկ երկու վայրկրան բաներմը փսփսաց, ու ետ գետին ցատկեց: Վարպետ Փեթրօ յանկարծ դէպի Տօն Քիչօթի կողմը վագեց և անոր առջեւ ծնրադրելով գոչեց. — “Ովա՞մեծդ ասպետ, Մանշի վեհանձն Տօն Քիչօթը, ինչ պատիւ որ ալ ընենք ձեզ, նորէն քիչ է, ո՛վ դուք անկարներու բարեկամը ու կեղեքեալներու պաշտպանը»:

Այս խօսքերը լսելուն պէս Տօն Քիչօթ ապշահար մնաց, իսկ Սանչօ գլխէն մինչեւ ոտքը կը դողար, մինչեռ պանդոկապետը ու միւս ներկայները սկսան իրարու նայիլ, վերջին ծայր զարմացած՝ կապիկին այս հիանալի յայտնութեանը վրայ:

“Արդարեւ ես այս անասունին ակնարկած Տօն Քիչօթն եմ», ըստ ասպետը. «Եւ իմ արհեստա է բարիք ընել»:

“Զեր սիրոյն համար, տէ՛ր, խամաճիքներս պիտի բերեմ և պիտի շարունակեմ ներկայացումը, առանց փոխարէնի», ըստ վարպետ Փեթրօ:

Պանդոկապետը զայս լսելով շատ հրճուեցաւ եւ վարպետ Փեթրօն ուրիշ սենեակ մ'առաջնորդեց, հոն իր խամաճիկներու բեմը պատրաստելու համար:

Թող ան զբաղած ըլլայ, մենք հոս պիտի բացատրենք կապիկին հնարագիտութեան զաղտնիքը: Իրողութիւնը այն է որ, վարպետ Փեթրօ ըսուածը մեղի ծանօթ Փասամօնթի ձինն էր, որ ինքը նոր ծապած էր՝ իբրեւ ցուցադրող, կրկին ձերբակալուելով ցըսկանաւերու զրկուելէ ազատելու համար: Անիկա սրամիտ մէկն ըլլալով, կապիկին վարժեցուցած էր իր ուսին վրայ ցատկել ու ականջին բաներ մը փսփսալ, մինչպէս ըրաւ Տօն Քիչօթի առջեւ:

բար, անասունը չէր կրնար իրաւէն խօսիլ առաջադրուած անձին կամ առարկային մասին, մինչդեռ վարպետը վերջին ծայր խնամով կ'ուսումնասիրէր իր այցելած զիւղերուն մարդոց կեանքերը, և զանոնք կը վերապատմէր իբրեւ թէ կապիկին բերնէն լսած ըլլար: Եւ որովհետեւ ան առաջւունէ կը ճանչնար Տօն Քիչօթը, ամենազն դիւրութեամբ կրնար պատմել անոր արարքները և այսպէս հաւատացնել հանդիսատեսներուն թէ կապիկին էր որ կը գուշակէր քաջարի ասպետին ներկայութիւնն իրենց մէջ:

Թիչ յետոյ պանդոկապետն ու վարպետ Փեթրօ վերադարձան լուր տալու թէ ամէն բան պատրաստ է և հրաւիրեցին Տօն Քիչօթը և Սանչօն, միւս բոլոր հիւրերուն հետ՝ գալու և խաղձիկներուներկայացումը դիտելու:

Բոլորը մէկ հետեւեցան վարպետին, և մտան սենեակ մը ուր քանի մը մոմեր կը վառէին պղափկ բեմի մը շուրջը: Վարպետ Փեթրօ բեմին ետեւն անցաւ, որովհետեւ իր գործն էր խամաճիկներու խաւաքարտէ կերպարաններ շարժել, մինչդեռ տղայ մը առջեւի կողմը կը կենար, ձեռքը ձերմակ գաւազան մը բռնած: Այս գաւազանով ան մէկիկ մէկիկ խամաճիկները ցոյց կուտար, բացատրելով ունկնդիրներուն թէ ով հն անոնք և թէ ինչ կ'ընեն կամ կը խօսին:

Երբ Տօն Քիչօթ և միւս ներկաները իրենց աթոռները գրաւեցին, տղան սկսաւ խաղին պատմութիւնն ընել, մինչդեռ Փեթրօ խամաճիկները կը շարժէր բեմին վրայ:

“Պարոնա’յք», ըստ տղան, “Հիմա սա կերպարանը զոր կը տեսնէք ձեր առջեւ, քաջ երիտասարդ

մըն է, Տօն Կայֆէրօս անուամբ, իսկ վերը պատռւհանին յենած տիկինն ալ անոր ամուսինն է, որ առեւանգուած է վատ խափշիկներու կողմանէ։ Տօն Կայֆէրօս եկած է իր կինն ազատելու։ Տեսէք, հիմա ճիշտ պատռւհանին տակն է ան, և կինը կը պատրաստուի անոր բազուկներուն մէջ նեսուելու։ Նայեցէք, մէկ ոստիւնով իր ամուսինին զիրկը նետուեցաւ, երիտասարդը ձիուն վրայ ցատկեց, կինն ետեւն առաւ, ու սկսաւ փախչէլ։ Սակայն աւաղ որ նշմարուեցան, հաւարի ձայներ բարձրացան, և ահա հարիւրի չափ խափշիկներ կը վազեն՝ բռնելու քաջարի Կայֆէրօսը և իր գեղանի տիկինը։ Այդ վայրկեանին վարպետ Փեթրօ շատ մը խամաճիկներ հանեց բեմին վրայ, խափշիկի զգեստներով, որուն յաջորդեց բարձրագոչ աղմուկ մը, կարծես կուտի պատկեր մը ստեղծելով։ Տօն Քիչօթ այդ աղմուկը լսելով, և տեսնելով որ խափշիկները յարձակեցան քաջարի Կայֆէրօսի վրայ, անանկ զգաց թէ տեսածը իրականութիւն է ու անմիջապէս որոշեց օգնել տկար կողմին։ Ապա տեղէն վեր կանգնելով բարձրագոչ աղաղակեց։

“Երբեք չի պիտի թոյլատրեմ որ այսպիսի թշնամանքի մը ենթարկուի Տօն Կայֆէրօսի նման նշանաւոր առաքեաւ մը։ Կեցէք, ո՛վ գուշ վատասիրտ արիւնարբուներ, գազրեցէք անոր վրայ յարձակելէ, ապա թէ ոչ մահը աչքի առէք։”

Ասպետը սուրը քաշեց և մէկ ոստիւնով տնկուեցաւ բեմին առջեւ և սոսկալի կատաղութեամբ մը սկսաւ հարուածներ տեղացնել խեղճ խամաճիկներու զլխուն։ Ոմանց ծեծ կը քաշէք, ոմանք կը զլխուեցր, ոմանց բազուկը, և եթէ վարպետ Փեթրօ ինքինքը չի պահէք բեմին ետեւ,

ասպետին սուրը հացի պէս պիտի ջարդէր նետէր անոր զլուխն ևս։

“Ակեցէք, մեծդ Տօն Քիչօթն, գոչեց Փեթրօ, “Նըկատեցէք որ այդ կերպարանները զոր կը կոտրտէք, ձմարիտ խափշիկներ չեն, այլ խամաճիկներ պարզապէս, խաւաքարտէ շնուռած։ Յիշեցէք տէր, թէ ամբողջ ապրուստիս միջոցն է զոր կը կործանէքն։”

Մինչգեռ կատղած ասպետը տակալին կարկուտի պէս կը տեղացնէր հարուածները, և տասը վայրկեան չ'անցած բոլոր խամաճիկները կտոր եղած և բուլոր բեմին կազմածը ջախճախուած էր։

Հանդիմատեսներ ապշահար, մեծ սոսկումի մէջ էին չկապիկը տանիքն եւած էր, իսկ Սանչո ինքն ևս ուժգնապէս կը գողար, որովհետեւ իր տէրն երբէք այս աստիճան կրքու կատաղութեան մէջ չէր տեսած։

Կոտրելիք ուրիշ բան մնացած չ'ըլլալով, Տօն Քիչօթ քիչ մը հանդարտեցաւ։ Յետոյ ներկայներուն դառնալով գոչեց։ — “Հիմա բացայաց տեսաք թէ աշխարհը որչափ պէտք ունի թափառիկ ասպետներու, որովհետեւ ի՞նչ պիտի ըլլար Տօն Կայֆէրօսի վախճանը, իր գեղեցիկ տիկնոջ հետ, եթէ ես ինքս չի համարէ անոնց օգնութեան։”

“Ես ի՞նչ պիտի ըլլամ սակայն աղաղակեց վարպետ Փեթրօ։ “Այս ասպետին բարկութիւնը զիս մուրացիկ մ'ըրաւ պարզապէսն։”

Սանչո Փանզա շատ մեղքցաւ մարդուն, և անոր մօտենալով ըստ։ “Մի լար, բարեկամ, որովհետեւ իմ տէրս այնքան արդար ու վեհանձն է, որ ձեզի վընաս մը պատճառած բլլալը զգալուն պէս, պիտի ուղի ձեզի հատուցում ընել, վճարելով ձեր կոտրտած խամաճիկներուն փոխարէնը։”

“Ո՞վ վեհանձն Տօն Քիշիթ», ըստ վարպետ Փեթրո «Եթէ ինծի հասցուցած վասնուդ կէսին իսկ փոխարէնը վճարէք, կը գոհանամ» :

“Մինչեւ այս վայրկեանին չեմ գիտեր ձեզի ուեւ վաս հասցուցած ըլլալս, վարպետ Փեթրո», պատասխանեց Տօն Քիշօթ :

“Ի՞նչ, ըստ Փեթրո, “Զեր ամենակարող բազուկ չ' որ որ կոտրանց, տարտղնեց խամաճիկներս, որոնցով է միայն որ ես կ'ապրիմ» :

“Հիմա համոզուեցայ որ», ըստ Տօն Քիշօթ, “Անպիտան կախարդները, որ այնքան կ'ատեն զիս, միշտ իրենց եղածէն տարբեր կը ցուցունեն ինծի իրերը։ Զեզի կը վստահեցնեմ որ, պարոններ, բեմին վրայի բոլոր անցուդարձը իմ աչքիս իրերւ իրական բաներ երեցած էին։ Եւ երբ տեսայ թէ բազմաթիւ խապշիկներ քաջարի ասպիտի մը վրայ կը յարձակին, ուրիշ բան չէի կրնար ընել, այլ փութալ և պաշտպանել զայն։ Իսէք ուրեմն, վարպետ Փեթրո, թէ ի՞նչ է իրաւէն ձեր վասնին քանակը, զոր անմիջապէս պիտի վճարեմ» :

Վարպետ Փեթրո խոնարհութիւն մ'ըրաւ, և ցոյց տուաւ իր հաշիւը, զոր վճարեց Տօն Քիշօթ :

Խնդիրը այսպէս կարգադրուած ըլլալով, բարձութիւնը մեկնեցաւ ճաշի նստելու։ Տօն Քիշօթ ներկայներէն ամենուն ևս մասնաւոր յարգանքներ ընծայեց։ Պանդոկապետն և բոլոր հիւրերը զարմացած էին ասպետին խենթութեանը ինչպէս և անոր առատաձեռնութեանը վրայ հաւասարապէս։

Հետեւեալ առաւտուն կանուխ Տօն Քիշօթ և Սանչո պանդոկէն ելան ու ճամբայ ինկան ուրիշ արկածներ վնտուելու համար։

ԴԱՍԻՆ Թ.

Կ Ա Խ Ա Բ Դ Ո Ւ Խ Ա Ծ Ն Ա Խ Ա Կ Ը

Քիչ վերջ, Տօն Քիշօթ և Սանչո հասան էլպրօ գետը, որուն ափունքն ի վար կը յառաջանային ծանրաքայլ, երբ աչքերնուն զարկաւ պղտիկ նաւակ մը, որ ոչ թիակ ունէր և ոչ ալ առադաստ, և գետեղերքին վրայ գտնուող ծառի մը կապուած էր։ Տօն Քիշօթ չուրջը նազեցաւ, և տեսնելով որ ուեւ մէկը չի կար, անմիջապէս ձիէն վար իջաւ, եւ Սանչօին եւս հրամայեց որ էշէն իջնէ և Ռօզինանթն ու Տէփլը ծառի մը կապէ։ Սանչո ասկէց երբէք բան մը չի հասկնալով պատճառը հարցուց, որուն Տօն Քիշօթ պատասխանեց։ — “Պէտք է գիտնաս, Սանչո, թէ այս նաւակը մասնաւոր նպատակով տրամադրելի ըրած են ինձ, որ անոր մէջ նստելով փութամ օգնութեան համնելու ասպետի մը կամ ուրիշ բարձրաստիճան մէկուն, որ սա պահուս անտանելի տագնապի մը մատնուած կը գըտնուի։ Շատ կարգացած եմ այսպիսի թափառիկ ասպետներու մասին որոնք օդին մէջէն թուած են, եւ կամ ջուրի վրայ հազարաւոր մղոններ ճամբորդած այսպիսի պղտիկ նաւակի մը մէջ՝ նեղութեան մատնուած մարդոց օգնութեան փութալու համար։ Որով պէտք է անմիջապէս նաւակը մանեմ, եւ քեզի վըստահցնեմ որ անիկա հիմա պիտի առաջնորդէ մեզ հոն ուր կ'ըսպասուինք։

“Որովհետեւ ձեր վսեմութիւնը չ'ուզեր դադրիլ վտանգներու ենթարկուելէ, ուրիշ բան չեմ կրնար լնել, այլ գլուխ խոնարհէլ և հնագանդիլ ձեզ», ըստ Սանչօ. “Նորէն և այնպէս անգամ մ'ալ կ'ուզեմ զգուշացնել ձեզ որովհետեւ իմ խելքովսայս նաւակը կախարդուած չէ այլ կը պատկանի գետին վրայ դանուող ձկնորմներու»:

Սապետը Սանչօի խօսքերուն կարեւորութիւն չի տուաւ եւ կրկին անգամ հրամայեց որ ձին եւ էշը ծառին կապէ, որուն հնազանդեցաւ զինակիրը, իր կամքին բոլորովին հակառակ, ու ըստ «Շատ աղէկ, կապեցի, հիմա երկրորդ ընելիքնիս ինչ է, ան հասկը-նանք»:

“Նաւակը մտիր, ուրեմն, և զայն ծառին կապող չուանը կտրէն. պատասխանեց Տօն Քիչօթ և իսկոյն նաւակը ցատկեց, որուն հետեւեցաւ Սանչօ, և չուանը կտրեց»: Նաւակը գետափէն բաժնուեցաւ և հաղիւ թէ մէկ երկու գրկաչափ հնուացած էին, Սանչօ սկսաւ վախնալ թէ պիտի ընկղմէին, տեսնելով որ նաւակը ոչ թիակ ունէր և ոչ ալ ուրիշ բան մը, որով կարելի ըլլար զայն զեկավարել: Այդ պահուն Սանչօի էշը սկսաւ զանջել, իսկ Թօղինանթ չուանը կտրելու կը ջանար, ինչ որ ամենէն աւելի նեղութիւն կը պատճառէր Սանչօի:

“Ճեսէ՞ք, տէրո գոչեց Սանչօ, “թէ ինչպէս Տէփը ետեւէս կը պոռայ իսկ ձեր հաւատարիմ ձին կը ջանայ չուանը կտրել և մեզ հետեւիլ ջուրին մէջէն: Ո՞հ վախնամ թէ անգամ մ'ալ ետ չի պիտի կրնանք դառնալ ողջութեամբ»: Ու խեղճ զինակիրը սկսաւ լալ գանապէս, զոր տեսնելով Տօն Քիչօթ մեծապէս բարկացաւ:

“Կախսկո՞ւ արարած, ի՞նչ եղաւ որ կուլաս», գուշեց Տօն Քիչօթ: “Քեզի ո՞վ ինչ կ'ըսէ: Զէ՞ որ գուք սի մը պէս նստեր ես այս նաւակին մէջ, որ հեզիկ հեզիկ կը սահի հոսանքն ի վար այս գեղեցկատեսիլ գետին վրայ, որ կրնայ տանիլ մեզ դէպի ի անհուն ովկէանոսը: Շատ չ'անցած պիտի համնինք մտադրուած տեղը, որովհետեւ կը տեսնեմ որ այս կախարդուած նաւակը սքանչելիօրէն արագ կ'ընթանայ»:

“Դժուարին կուգայ հաւատալ ձեր վսեմութեան խօսքին: պատասխանեց Սանչօ. “Որովհետեւ աչքերս ինձ կը հաւաստեն թէ գետափէն տակաւին հինգ զըրշկաչափ տեղ չի կրցանք յառաջանալ, ահա Թօղինանթ և Տէփը հոն կը կենան, ինծի անանկ կը թուփ թէ ասկէց աւելի դանդաղաբժութիւն կարելի չէ երեւակայել»:

“Սանչօ», ըստ ասպետը, “ինչպէս նախապէս ըստ եմ, նորէն կը կրկնեմ թէ այս տեսակ բաներու քու խելքդ չի համնիր, չես համինար»:

Նաւակը հիմա կը շարժէր թէնու քիչ մը, բայց ոչ կախարդներու օգնութեամբ, այլ հոսանքին հետ, որ սակայն շատ կայուն էր այդ պահուն: Քիչ մը յառաջացած էին երբ գետին մէջտեղը ջրաղացք մ'ելաւ առջեւնին, զոր աւեմնելով Տօն Քիչօթ վայրկենաբար և մեծ հրձուանքով գոչեց. — “Կհաւասափկ, Սանչօ, այն քաղաքը կամ բերդը որուն մէջ բանտարկուած է ասպետ մը, կամ թագուհի մը և կամ իշխանուհի մը, որուն օգնութեամբ կանչուած եմ հաս»:

“Ի՞նչ կը համինայ, սակայն, ձեր վսեմութիւնը՝ քաղաք կամ բերդը ըսկելով բացագանչեց Սանչօ: “Զէ՞ք կրնար որոշել որ ձեր տեսածը ջրաղացք մըն է պար-

դապէս , գետին մէջ կառուցուած , ցորեն աղալու համար» :

“Հանդա՛րտ , Սանչօ” , պատասխանեց ասպետը , սթէեւ ջաղացքի մը կը նմանի ան , սակայն իրականին մէջ անանկ չէ : Քեզի հազար անգամ ըսած եմ որ կախարդները միշտ կը փոփոխեն իրերու ճշմարիտ երեւոյթը» :

Նաւակը հիմա յորձանքին մէջտեղն ըլլալով , աւելի արագ շարժիլ սկսաւ : Ջրաղացպանները տեսնելով նաւակին յորձանքէն սանձարձակ տարուիլը , և վստահ թէ ան շուտով ջրաղացքին հոսանքին մէջ պիտի իյնայ , աճապառանօք վագեցին զայն կեցնելու , իրենց երկար ձողերով : Ջրաղացպաններուն դէմքերը , բնականաբար , ալիւրով շապարուած ըլլալով , կարծես ուրուականի երեւոյթներ առած էին :

“Ո՞վ ապուշ արարածներ , դէպի ուր կ'երթաք այդպէս” , պոռացին անոնք մեր ասպետին ու զինակիրին : Խեղդուիլ կ'ուղէք , թէ ջրաղացքին անիւններուն տակ կտոր , կտոր ըլլալ” :

“Ջրոի՞ քեզ , Սանչօ , թէ իմ զօրութեան և քաջասրտութեան պէտքը կայ հոսո” , ըսաւ Տօն Քիչօթիր զինակիրին կամացուկ մը - “Նայէ ինծի դէմ ելողները ինչպիսի մարդասպաննէր են , կատարեալ դեւեր , որոնք զիս ահաբեկել կ'ուղեն իրենց այլանդակ դէմքերով” :

Ասպետը անմիջապէս նաւակին մէջ ոտքի վրայ կայնելով սկսաւ ջրաղացպաններուն գլխուն տեղացնել հետեւեալ սպառնալիքներն ու նախատինքները . — “Անզգամիէ՞ր , շուտ աղատ արձակեցէք այն անձնաւուրութիւնը զոր բանաբարկած էք ձեր բերդին կամ բան-

տին մէջ , գիտցած ըլլալով որ Մանշի Տօն Քիչօթն եմ ես , ուրիշ անունով Առիւծներու Ասպետը , և եթէ չի հնազանդիք , պիտի սափեմ ձեզ բանի ուժով” :

Եւ սուրը քաշելով սկսաւ շարժել օդին մէջ , ջրաղացպաններուն դիմաց , որոնք սակայն , անոր ըսածէն բառ մ'իսկ չի հասկնալով , կը ջանային կեցնելու նաւակը , որ քիչ մնացած էր ջրաղացքին անիւններուն տակ երթալու : Խեղճ Սանչօ ճնրադրելով , կ'աղօթէր , երկնից որ զինքը ազատէ այս փորձանքներէն : Սանչօի աղօթքը լսուած էր , որովհետեւ ջրաղացպանները յաղողեցան նաւակը կեցնել , իրենց ձողերը իբրև պատուար բանելով , և առանց նաւակը շրջելու , թէ ասպետը և թէ զինակիրը հրեցին ջուրին մէջ ձգեցին : Տօն Քիչօթի համար աւելի աղէկ էր այս , ցոյց տալու համար թէ ինչպէս սագի մը պէս կրնար լողալ . սակայն զրահը այնքան ծանր էր որ մազ մնաց գետին յատակը պիտի իջնէր , եթէ երբէք ջրաղացպանները այս անգամ ալ նաւակը թող տալով ինքզինքնին // գետը չի նետէին ու չազատէին զինքը , ինչպէս եւ Սանչօն :

Երբ ափունքը հանուեցան , Սանչօ ծունկի եկաւ և խնդրեց Աստուծմէ որ զինքը ազատ պահէ ալլէւս այս մահապիթ արկածներէն : Այդ պահուն վրայ հասան ձկնորսները , նաւակին աէրերը , ու աեսան որ իրենց նաւակը ջրաղացքին անիւններուն տակ կտոր , կտոր եղած էր : Զինորսները իրենց վնասը կը պահանջէին Տօն Քիչօթէ , որ հանգարատօրէն պատասխանեց թէ , պատրաստ է իրենց վնասը հատուցանելու , պայմանաւ սակայն որ ջրաղացպաններն իրեն յանձնէին իրենց բերդին մէջ արգիլուած բանտարկեալը :

“ի՞նչու տեսակ մարդ և ի՞նչի բերդ ըսել կ'ուզեսն, հարցուց ջրաղացպաններէն մին. “Ուրիշ մարդէ լուր չ'ոնինք բացի անոնցմէ որ ցորեն աղալու կուգան ու կ'երթան”:

Տեսնելով թէ ատկէց զատ ուրիշ պատասխան առնուլ կարելի չէր, Տօն Քիշօթ գէպի ջրաղացքին կողմը դառնալով, բարձրագոչ աղաղակեց.— “Բարեկամները, ով որ էք դռւք այդ բանախն մէջ փակուածները, ներեցէք ինձ, որ ի մեծ դժբաղդութիւն, անկարող եմ ձեզի աղատել ձեր այդ տիսուը վիճակէն: Անտարակոյս այդ փառքը պիսի վիճակի ուրիշ ասպետի մը որ շատ չ'անցած պիտի դայ գտնէ ձեզ»:

Այս ըսելով, Տօն Քիշօթ նաւակին փոխարժէքը վճարեց ձենորմներուն, որուն ի տես բոլոր ներկայները կայնած պիշ պիշ կը նայէին ասպետին և զինակերին, զորոնք իրաւէն իւնիթ կը կարծէին: Դիտելէն ա՛լ ձանձրացած, ջրաղացպանները իրենց ջրաղացքը վերագարձան, իոկ ձենորմներն ալ իրենց հիւղակները: Տօն Քիշօթ և Սանչօ ևս գետեզերքէն քալելով եկան գտան Թօղինանթն ու Տէփլը, ու այսպէս վերջացաւ կախարդուած նաւակին արկածը:



ԳԼՈՒԽ Ժ.

ՊԱՅԾԱՌ ՀՈՒՍՆԻ ԱՍՊԵՏԸ

Տօն Քիշօթ իր թափառական արշաւանքը կը շարունակէր, երբ առաւոտ մը ճամբռուն վրայ ասպետ մը տեսաւ, որ շիտակ իրեն կուգար: Ուրից ցզլուխ վիճուած էր ան, ու անոր վահանին վրայ նկարուած էր պայծառ լուսնի մը նկարը: Այս նոր ասպետը երբ բաւականաչափ մօտեցաւ, խօսքը մեր ասպետին ուղղելով գոչեց.—

“Ով Մանչի ազնիւ Տօն Քիշօթը, ես Պայծառ Լուսնի Ասպետն եմ, որուն քաջազործութիւնները թերեւս ականչնուգ հասած են, նայեցէ՛ք, հիմա ես եկած եմ ձեզի հետ կոռւելու և ստիպելու ձեզ որ խոստովանիք թէ իմ սիրուհիս անհունապէս աւելի բեղեցիկ է քան ձեր թօսպօջի Տիւլսինան: հիմա, եթէ անմիջապէս խոստովանիք այս ձևմարտութիւնը, դուք կեանքերնիդ շահած պիտի ըլլաք, ես ալ զձեզ մնոյնելու դաղտուկէն աղատած: Եթէ մերժէք, ստիպուած եմ այն ատեն կոիւի հրաւիրել ձեզի հետեւեալ պայմաններով: Եթէ ես յաղթական ելեմ, պէտք է նիզակնիդ մէկդի դնէք, ու ամբողջ տարի մը դաշրիք ասպետական արկածներ հետապնդելէ: Այդ ժամանակամիջոցին տուներնիդ քաշուած հանդարտ ու խաղաղ պիտի նստիք: Իսկ եթէ յաղթութիւնը ձեր կողմը մը նայ, իմ կեանքս ձեր տրամադրութեան տակ պիտի ըլլայ, իսկ ձիս ու զէնքս ալ ձեր սեփականութիւնը

պիտի դառնան : Շուտ խորհեցէք ընելիքնիդ ու պատասխան տուէք , որովհետեւ մինչեւ իրիկուն անպատճառ վերջ մը տալ կ'ուզեմ այս բանիսո :

Տօն Քիշօթ , որ Պայծառ Լուսնի Ասպետին ներկայ վարժունքէն ու հրաւէրէն խիստ զարմացած ու յանկարծակիի եկած էր , պատասխանեց . — “Զեր մասին մինչեւ հիմա լսած չեմ , և չեմ կարծեր որ դուք ալ երրէք տեսած ըլլաք գեղեցիկ Տիւլսինան : Որովհետեւ եթէ տեսած ըլլայիք , անպատճառ պիտի համոզուէիք թէ աշխարհի վրայ ապրող կիներուն գեղեցկագոյնն է ան : Իսկ եթէ կը խորհեփ թէ բռնի կերպով կրնաք խոստովանիլ տալ ինձ ձեր սիրուհին աւելի գեղեցիկ եղած ըլլալը , մեծապէս կը սխալիք , և փոխանակ այդ խոստովանութիւնը ընելու , հազար անգամ պիտի նախընտրէի կոռուիլ ձեղի հետ ձեր իսկ առաջարկած պայմաններուլ , մինչեւ որ մեզմէ մէկը մեռնի վերջապէս : Այսպէս , քանի որ կ'ածապարէք , դիրքերնիդ բռնեցէք , և անմիջապէս ոկսինք մեր մենամարտին :

Երկու ասպետները փութով յարձակողականի պատրաստուեցան : Տօն Քիշօթ դէպի առաջ քշեց Թօզինանթը : Պայծառ Լուսնի Ասպետն ևս մտրակեց իր ձին , ու անանկ սաստկութեամբ մը բաղիսեցան Տօն Քիշօթի որ , առանց իսկ նիզակի գործածութեան , Թօզինանթն ու իր տէրը մէկ անգամն գետին փռուեցան , սոսկալի տապալումով մը : Պայծառ Լուսնի Ասպետը յետոյ Տօն Քիշօթի մօտենալով , նիզակին ծայրը անոր ուղղեց և բռաւ . — “Յաղթուեցա՞ք , և մեռնիք պիտի , եթէ չի խոստանաք կատարել մեր մենամարտին պայմանները” :

Խեձ Տօն Քիշօթ ներկայ սոսկալի տապալումէն

ճգմուած և անզգայացած , մարած ու խոր ձայնով մը պատասխանից . . աթօպօգօփ Օրիորդ Տիւլսինան ամենագեղեցիկ կինն է , իսկ ես ամենազգբախտ ասպետը՝ աշխարհի վրայ : Տէ՛ր Ասպետ , բզքաէ մարմինս նիզակովդ , որ մեռնիմ , քան թէ ապրիմ անպատճ կերպով” .

“Աստանկ չ'է” ըստ յաղթականը , “Օրիորդ Տիւլսինաի գեղեցկութիւնը վէճի առարկայ չի պիտի ընեմ , եթէ մեծն Տօն Քիշօթ խոստանայ տուն գառնալ տարուան մը համար , ինչպէս որ համաձայնեցանք կոփէն ասաջու :

Տօն Քիշօթ տէկար ձայնով մը պատասխանեց որ , Ֆշմարիտ ասպետի մը խոստումով կը խոստանայ թէ պիտի կատարէ ինչ որ պահանջուի իրմէ : Այս խոստումը ամենովով , Պայծառ Լուսնի Ասպետը անմիջապէս ձին գարձուց և իր ճամբան շարունակել սկսաւ , միանգամայն Սանչօփ լուր տալով որ երթայ իր տէրը ինամէ : Զինակիրը , որ մեծ զարմացումով ու վախով կը դիտէր ներկայ անցուղարձը , անմիջապէս փութաց ինկած հերոսին մօտ : Սանչօ շատ գէշ վիճակի մէջ գտաւ իր տէրը , ինչպէս և Թօզինանթը : Շուտով մօտակայ պանդոկ մը տարաւ իր տէրը և հանգիստ անկողնի մը մէջ պառկեցուց գայն : Սանչօ երբէք չէր կրնար հաւատալ թէ իրենց թափառումները տարուան մը համար պիտի գագրէին : Երազ մը կը կարծէր այդ բանը , այս վերջին արիկածը սոսկ կախարդանք մը նկատելով պարզապէս :

Տօն Քիշօթ ստիպուեցաւ վեց օր անկողնի ծառայել . շատ տխուր էր և ընկճուած , ու շարունակ իր տապալումին ու պարտութեան վրայ կը խօսէր :

“Ուրա՛խ եղէք, աղնիւ տէ՛ր», կ'ըսէր Սանչօ անոր, զայն մկնիթարելու ջանալով. “Սիրտերնիդ ամուր բըռնեցէք և գոհութիւն տուէք որ աւելի գէշին չի հանդիպացաք: Զէ՞ր կրնար ըլլալ որ վիդերնիդ կտրէր, մինչդեռ սրունքնիդ միայն վնասուեցան: Եկէք, տէ՛ր, հայրենիք վերադանանք, ուրախութեամբ, առանց այլեւս խորհելու արկածներու ինչպէս նաեւ կոտրած ուկորներու և վիրաւորուած մսաններու մասին»:

Տարի մը միայն պիտի մնամ տուն, և անկէ վերջ նորէն պիտի սկսիմ իմ թափառումներուո՝ իբրեւ թափառիկ ասպետո, յարեց Տօն Քիչօթ:

Տօն Քիչօթ ինքզինքը ճամբորդելու կարող զգալուն պէս, զինակիրին հետ միասին պանդոկէն ճամբայ ելան: Այս անդամ ասպետը անդէն էր, ու հասարակ ճամբորդի հագուստով, իսկ Սանչօ ոտքով կը քալէր. Տէ՛փըլին վրայ ասպետին զրահը բեսցուցած ըլլալով:

Երբ հասան ճամբուն վրայ այն կէտը ուր տեղի ունեցած էր Պայծառ Լուսնի Ասպետին յաղթութիւնը. Տօն Քիչօթ դառնալով վերջին ակնարկ մը նետեց ու ըստ. — «Հոգ հանգչեցէք ո՛վ փառքս ու երջանկութիւնս, յաէտ անդառնալի»:

“Տէ՛ր», զոչեց Սանչօ, “Դժբաղդութիւնը համբերութեամբ կրելն ալ քաջագործութիւններ գործելու չափ քաջութիւն է»:

“Շիտակ կը խօսիսու պատասխանեց ասպետը, “Պիտի յիշեմ միշտ որ երկչուութիւնը չէր երբէք որ պատճառ եղաւ անկումիս: Եւ յառաջիկայ արձակուրդի տարուան մէջ զօրութիւն պիտի ամբարեմ, նորանոր փառքերու տիրանալու համար»:

Սամհօ, որ քալելէն բաւական յոքնած էր իր տիրոջ աղաչելով ըստ. — “Վսեմափայլ տէ՛ր, ոտքով քալելը չատ հաճելի բան մը չէ, կարելի չէ որ այս դրահը ծառի մը վրայ կախենք ու էշը ես հեծնեմ, ու այսպէս հանդիստ ճամբանիս շարունակենք»:

«Կրնաս ուզածիդ պէս ընել», պատասխանեց Տօն Քիչօթ. «Կախէ այդ զրահը ծառի մը վրայ, որպէս զիանցող, դարձողը յիշէ Մանչի քաջարի Տօն Գիշօթը»: Զինակիրը զրահը ծառին վրայ կախեց, էշը հեծաւ եւ իր տիրոջ հետ շարունակեց ճամբան՝ դէպ ի տուն:



ԳԼՈՒԽ Ժ.Ա.

Վ Ե Բ Ա Դ Ա Բ Զ Բ

Պայծառ Լուսնի Սապետը Տօն Քիշօթը գետին փըսկէն վերջ, մօտակայ պանդոկ մը փութացած էր, որպէս զի զրահը հանէ և հասարակ հագուստ հագնի: Այդ միջոցին պարոն մը զինքը կը ինտուէր, տեսակցելու համար: Սապետը այցելուն իր սենեակը հրաւիրեց որ գայ և իր գիմուտմին պատճառը բացատրէ: Պարոնը յայտնեց թէ ձիչտ նոր լսած էր Տօն Քիշօթի պարտութեան լուրը, և թէ շատ հետաքրքիր էր իմանալու թէ ո՞վ էր այդ անծանօթ յաղթականը, որովհետեւ ինքը չէր հաւատար թէ երկու թափառիկ ասպետներ գոյութիւն ունեցած ըլլան իրենց երկրին մէջ:

Պայծառ Լուսնի Սապետը զայս լսելով ինդաց, ու սապէս պատասխանեց: «Տէր քանի որ ունէ արգելք մը չեմ տեսներ իմ ով ըլլալս յայտնելու մէջ, բոլոր իրողութիւնը պիտի պատմեմ: Ես Գարասդ կը կոշուիմ, և Տօն Քիշօթի գիւղին բնակչներէն եմ. Տօն Քիշօթի խենթութիւնը ինծի, ինչպէս և իր բոլոր բարեկամներուն մեծ հոգ պատճառած էր, և մենք ամէնքս ալ կը խորհէինք զանիկա ազատելու միջոցի մը վրայ: Այդ պահուն ես ծրագիր մը յղացայ որուն համաձայն ես ասպետի մը պէս պիտի զրահաւորուէի ու անոր գէմ պիտի ելլէի: Մնացեալը արդէն լսած էք: Գիտէք թէ ներթիւնն մըն է ան, և իր խօսքը չի պիտի դրժէր և տարի մը ամբողջ պիտի փակուէր իր տան մէջ:

Ահա այդ ժամանակամիջոցին ան ինքնիրեն պիտի գայ, և երբէք չի պիտի ուզէ ելլել նորէն վատանգի ենթարկել իր կեանքը ինչպէս և ուրիշներունը: Հիմա, տէ՛ր, ձեզմէն պիտի իմողրէի միայն որ երբէք Տօն Քիշօթի չի յայտնէք այս խաղը, որ յաջողապէս իւաղցայ իրեն»:

«Կը խոստանամ ունէ բան մը չի յայտնել այս մասին անորը» յարեց պարոնը, «Դուք ալ իբրև վարձք ձեր այս բարիքին միայն ձեր կրած նեղութիւնները ստացած պիտի ըլլաք»:

Այցելուն չորհակալութիւն յայտնեց Գարասդօի՝ իր բացատրութիւններուն համար ու մեկնեցաւ: Ատկէ քիչ յետոյ Պայծառ Լուսնի Սապետն եւս, հիմա հասարակ պարոնի մը պէս հագուստ ձին հեծաւ ու ճամբայ ինկաւ:

Տօն Քիշօթ և Սանչօ իրենց ճամբան կը շարունակէին դէպի ի տուն: Երբ իրենց գիւղին մօտեցան, Սանչօ մօտակայ բլուրէ մը զայն տեսնելով բացագանչեց մեծ ուրախութեամբ: — «Ո՞հ, սիրեցեալ երկիր, նայէ՛, դաւակդ, Սանչօ Փանողա, քեզի կուգայ, Գիրկդ բաց և ողագուրէ զաւակներդ: Տօն Քիշօթն ու զիս»:

«Իենթութիւնը մէկդի ձգէ, Սանչօ, և թող որ շուտով տուն համինքո, ըստ Տօն Քիշօթ»:

Բլուրէն վար իջան անոնք և շիտակ գիւղը մըտան: Առաջին հանդիպողներն եղան գիւղին ժողովրդապետը և բժիշկը, որոնք կը ճամնչնալին Տօն Քիշօթը զոր անմիջապէս ողջագուրեցին: Եւ երբ Տօն Քիշօթ ձիէն վար կ'իջնէր անոնց հետ խօսակցելու, գիւղին տղաքները արդէն եկած շրջապատած էին զայն, ու մեծ հրճուանքով կ'աւետէին իրարու: — «Հա՛ տղաք,

նայեցէք, ահա՛ Սանչօ Փանզափ էշը, առաջուրնէտ տեկի դիրուկ կ'երեւար ան, ահա՛ Տօն Քիշօթի ձին, ողջ առողջ, հակառակ իր տիրոջ անհատնում կոխներուն» :

Ու տղաքները սկսան փողոցներուն մէջ տարածուիլ, պոռալով և վայրկենապէս տարածելով Տօն Քիշօթի գալստեան լուրը ամբողջ դիւզին մէջ: Քիչ յետոյ թերեղա Փանզա, Սանչօփ կինը, իր աղջկան Սանչքիքափ ձեռքէն բռնած վագելով կուզար իր ամուսինը դիմաւորելու:

«Փառք Աստուծոյ, վերջապէս ողջ առողջ եկար հասար», ըստ թերեղա իր ամուսնոյն, «Սակայն կարծեմ թէ այսքան թափառումներէդ շահ մըն ալ չունեցար»:

«Ոչ երբէք, ընդհակառակը շառ զբամ ունիմ», պատասխանեց Սանչօ, գրկելով իր ամուսինն ու գուստը, «Իմ տէրս շառ առատաճենն է և առատապէս վարձատրեց իմ զինակիրութիւնս: Շուտ առն երթանք, թերեղա՛, և հոն ձեզ պիտի պատմեմ մեր բոլոր հետաքրքրական անցուղարձներուն մասին»:

«Քանի որ զբամ ունիս, վետ չունի», ըստ թերեղա, «Որովհետեւ կը վախնայի թէ առանց ստակի պիտի մանաք: Հիմա խիստ ուրախ եմ քեզ վերստին տեսնելու, սիրելի ամուսինս»:

Այդ միջոցին Սանչքիքա, իր հայրիկը գրկելով հարցուց թէ ինչ բերաւ իրեն, որովհետեւ ան իր հայրիկին վերադարձ կ'ըսպասէր այնպէս, ինչպէս մայիսի ծաղիկը կ'ըսպասէ ցողին կաթիլներուն:

Սյսպէս Սանչօ և իրենները մէծ ուրախութեամբ

ուղղակի իրենց անակը գացին և բոլոր օրը զուտրթիուակցութիւններով անցուցին:

Անդին ժողովրդապետը և բժիշկը Տօն Քիշօթի հետ կը քալէին գէպի անոր տունը, ուր անոր քեռաղջիկն ու սպասուհին մէծ գոհունակութեամբ վիճաւորեցին զինքը, զանիկա ողջ առողջ անգամ մ'եւս տեսած ըլլալու անակինկալէն խելայեղած: Անոնք անմիջապէս ափորժահամ կերակումներ պատրաստեցին ու ամէն խնամք ի գործ զրին անոր հանգիստին համար:

Ասկէ քանի մ'օր վերջ Տօն Քիշօթ շատ մտածկոտ երեւոյթ մը ստացաւ, և օր մը երկարատեւ քունէ մը արթնալով յանկարծ բացազանչեց: — «Փառք Աստուծոյ իր ողորմութեանը համար, զոր չնորհեց ինձ»: Քեռաղջիկը, որ պատահմամբ լսեց այդ խօսքերը, հարցուց թէ ո՞րն է այն ողորմութիւնը որուն ակնարկել կ'ուզէ:

«Երկինք վերաշնորհեց ինձ նախկին բանականութիւնս», յարեց Տօն Քիշօթ. «Այն մութ ամպերը, որ կուտակուած էին զգայրանքներուս վրայ՝ թափառիկ ասպեսներու վերաբերեալ գոքերու ընթերցումիս բերմամբ, փարատեցան, և հիմա կարող եմ իրերը իրենց խկութեանը մէջ տեսնել ու գատել»:

Տօն Քիշօթ, յետոյ, Սանչօ Փանզան իրեն մօտ կանչեց ու ըսաւ անոր «Բաբեկամ», ներէ ինձի որ զքեզ իմ խենթութեանս մասնակից ըրի, և առաջնորդ զքշի բազմաթիւ վտանգներու եւ սխալմունքներու մէջ»:

«Ո՞հ, սիրելի տէր իմ», գոչեց Սանչօ արտասուալից շեշտով մը, «Ներելիք յանձանք մը չունիք

դուք երբէք, որովհետեւ միշտ բարեսիրա և առա-
տաձեն գտնուած էք ինձ հանդէպո :

Տօն Քիչօթի բոլոր բարեկամները, նամանաւանդ
քեռաղջիկը, չափաղանց ուրախ էին անոր զգացում-
ներուն բարւոքելը տեսնելով : Եւ անլէ վերջ մինչեւ
իր մահը, այդ շրջանակներուն մէջ կարելի չէր գտնել
աւելի զգայուն մարդ մը, աւելի բարի քրիստոնեայ մը
քան նախկին նշանաւոր թափառիկ առպեաը, Մանչի
Տօն Քիչօթը :

Ա Ե Ռ Զ

ԱՄ Հայոցիութեան գրադարան



MAL038359

